Ն. 1272 — 1881 ՆՈՅԵՄԲԵՐ 11 ՇԱԲԱԹ — ՊԷՏԻՆՃԻ ՄԷՋ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՌԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԿԻՆ ԻԼՄԻՆԷ ՎԷ ՄԻԼԻՆԷ
ՎԷ ՍԱՓԻՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՎ ԱՄԻ ԴԱՀԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Մէճիտիէ 20 ղրուշտան
ՍԹԱՄՊՈԼ ԻՋԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 180 ղ.
Ալթը այլըգ . . . . 90 »
Իւչ այլըգ . . . . 50 »
ՎԻԼԱՅԱԹ ԻՋԻՒՆ
Բոլթա իլէ իրսալ օլունճագ-լար իչիւն
Պիր սէնէլիք . . . 220 ղ.
Ալթը այլըգ . . . . 110 »

30 Բարա

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ 3 իւնճի սահիֆէ 5 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումումի սարրաֆիյէյէ այիտ.
2 վէ 3ի ճէնգ սահիֆէյէրու 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
Զիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր:
Մէվատտը ճանֆիայա տայիր պէնճպէր մէճմանէն զապուլ օ-ունճագ վէ ատրճ օլունմայան էվրաք իատէ օլունմայանագ:

30 Բարա

Իտարէխանէսի վէ մանթպանագը, Սթամպօլոյս Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նուէմբրօ 8 տէ տիր: — Ղազէթանըն ումումու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեափիյի մէվատտ հագգընտա, Միւտիրի զազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեափիյի մէքեաթիպին տախի անընճ նամբնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր:

ԱՍԻԹԱՆԷ 11 ՆՈՅԵՄԲԵՐ

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Մեռմոլէն գավլինճէ, Ֆրանսատաքի թահվիլթէր Օսմանիյէ համիլէրինին վէքիլի Մ. Վալֆրէյ մալիյէ գօմիսիօնէրնին ճումա էրթէսի կիւնքի իճթիմաքնատա, էվվէլա հիւքիւմէթը Սէնիյէնին միւշթէրէք պիր իտարէի ինհիսարիէի տուխան (թիւթիւն) թէէսիս իթմէք ազմինտէ պուլունուպ պուլունմատըղընը. վէ սանէն Բարիզ վէ վիէննա վէ Պէրլին պանքէրէրի նամընա պու խուսուստա Մ. Լէօնիտաս Պալթաճը թարաֆընտան թագտիմ օլունան լայէհանէն գապուլ օլունուպ օլուն մայանգընը սիւալ իլէմիշ, վէ բէս Սէրվէր բաշա հազրէթէրի տախի կէլէճէք բազար իրթէսի կիւնիւ պիր ճէվապ վէրէճէյինի պէյան էյլէմիշ տիր:

Պու մէսէլէ իքի իշ այա գատար հիւքիւմէթը Օնիրէ իլէ Բուսումը Սիթթէնին եէնի մէճլիսը իտարէսի թարաֆիպրընտան հէր իքի թարաֆըն հիւսնիւ բիզասըլթէսվիյէ օլունապիրիր: Թիւթիւն ինհիսարը մէսէլէսինտէ ինկիլթէր բատաքի թահվիլթը Օսմանիյէ ասհապը վէքիլի Մ. Պուրգրն տիկէր տարին վէքիլէրիյէ հէմէֆքեար օլտուղու մուհագգագ տրը:

Մալիյէ գօմիսիօնէրընը բազար իրթէսի կիւնքի իճթիմաքնատա, Պապը Ալի՝ մէտէնիյէթ վէ թէրպգի նամընա Բուսումը Սիթթէտէն պազրընը թատիլ վէ իւղայէ մէճպուր օլաճաղընը պէտան իյէտիրկինտէն, Մ. Վալֆրէյ՝ պու խուսուստա միւտաֆաա իթմիշ տիր: Պատէհու Բուսումը Սիթթէ իւղ ընէ միւղաքէրէ օլունաբագ, գապիրը իւղա օյան բուսումտուխան աշարը վէ իրէք վէ պազրգ վէ զէճրիյէ բուսումը օլտուղու պէտան օլունմուշ տրը: Էվվելքը մուրախասալար ազարընը մէսվիլիրը միթթէմտինէտ իւղա օլունտուղունու, վէ իշալու 4 բուսումը ասհապը թահվիլթա պէտէլի թախսիս օլունմագ շարթըյա իւղա օլունապիրէճէքլէրի, վէ միսմանագպէլէն թէշքիլ օլունճագ մէճլիսը իտարէնին էքսէրիյէթը արա իլէ պէտէլը մէղքիւրը գապուլ իթմէք լազըմ կէլէճէճէնին իքիատ իթմիշլէր տիր: Պու մէսէլէ հագգընտա մուվաֆագաթ հարը օլուպ, գօմիսիօնը բրօկրամը խիթամ պուլմուշ տրը:

—

Մէնինկ Բուրնը Բարիզտէն ալտը ղը պիր թէլեկրաֆա կէօրթ, Մ. Կամպէթթա Թունուզ իշինէ գարիպէն պիր խիթամ վէրմէք իւղրէ Թունուզուն պիր գրամընը ճէղարէ իլնագ իլէ սարը մահալլէրին թախլիյէսինի թէնսիպ իտէճէք իմիշ:

—

Եունանա թէրք օլունան արազինին թէսլիմ վէ թէսելլիմինէ նէզարէթ իթմէէ մէմուր օլան միխթէլիթի գօմիսիօնտա պուլունան Օսմանը մուրախասը պիրինճի Օսմանը մուրախասը պուլունան Հիտայէթ բաշա էվվէլքի կիւն Սելանիքէն վաքօրա բաքիպ օյմուշ օյմաղլա, բաշամ միշարիլէյինին պու կիւն Յէրասատէթէ մուվասէլէթի մէմուլ տրը:

Քէզալիք էճնէպի մուրախասալարընան էսքէրիսի տախի տիւնքի կիւն Էրիրտէն Յէրասատէթէ միւվասէլէթի իթմիշլէր տիր:

—

Եունան սէֆիրի՝ էվվելքի կիւն խարիճիյէ նազըրը իլէ կէօրիւշտիւկիւնտէ, Եունան բոսթասըրընն գաբատըլմասը՝ տիր օլան Պապը Ալինին նոթասընա ճէվապէն պիր նոթա թագտիմ իթմիշ տիր:

—

Օսմանը վէ Եունան հուտուտընտա վագը Դրիթիրի իլէ Զարգօս մէսէլէսինտէն տօպայը հիւքիւմէթը Սէնիյէ՝ սիւֆէրանը պիր նոթասընա տիւնքի կիւն ճէվապ վէրէրէք Էվրօբա ասքէրի գօմիսէրի թարաֆընտան պու պապատէ վագը օլան թէքլիֆթարն գապուլի միմքին օրմայաճաղընը թէպլիղ իթմիշ տիր:

—

Ասթրիպ մէմալիքինտէն մէմալիքը էճնէպիյէտէ էսիհա վէ միհիմմաթը հարպիյէ իսրաճը՝ մուհարպէի միւնտէֆիատան պէրու թահթր մէճմուիյէթտէ լաքն, պու տէֆա Ասթրիա հիւքիւմէթի մէմնունիյէթը մէզքիւրէրի իլգա իտուպ, ճնճագ պու մէզիյէթտէն Պոսնա վէ Հէրսէք վիլայէթլէր՝ իլէ գարատաղ վէ Սրպիսթանը միսթէսնա թուրմու՝ վէ պու մէմէքէտ իշիւն էվվէճէ տախիյէ նէզարէթինտէն բուսթաթ ալնմասընը իլան իթմիշ տիր:

—

Սօֆիատան Գէօրգիանոս Բէլիրէ կազէթասընա եապրլըղընա կէօրէ, Շարգի Բուլգարի վալիսի իլէ Պուլկարիստան էմարէթի արասընտա մէվճուտ օլան միւնազասա ազըրլաշմագտա օլուպ, հաթթա բրէնս Ալէքսանտր՝ Լվիրօբա գապինէթօլարընա պիրէր թէչէքբինամէ եազարագ, Ալէգօ բաշանընն էֆքատը ունմէմիյէտի Պուլկարիստան հիւքիւմէթի ալէհինտէ թահրիրգ ու թէչվիգ իթմէկէ չալըշըղընը պէտան իտէճէքմիշ:

ՏԱԼԽԻԼԻՅԻ

Տիւնքի կիւն Ամերիգա սէֆիրի Պապը Ալիյէ կիտպա, խարիճեէ նազըրը Ամիր բաշա հազրէթլերի իլէ միւլագաթ էյլէմիշ տիր:

Քէզալիք ինկիլիէրրա սէֆարէթի պաշ թէրճէմանը տիւնքի կիւն Պապը Ալիյէ պիլագիմէ Պաշ վէքիլ բաշա հազրէթլերի իլէ պիր միւատէթ կէօրիշմիշլէր տիր:

—Գալաթա միւթէպերանը թիւճճարանը իլէ պանքէրլերին տէն պիր գաշ՝ Գալաթատա Միլլէթ խանընտա պուլունան թէլեկրաֆ խանէյէ կիտէնլերին մէզքիւր խան տերունինտէ պուլունան եաղթուրմասընա սիրիւնմէքտէ վէ կէչիպ տէօնմէքտէ օլան Համմալարտան գազրմագտա օլտուղլարընան չիքայէթի վէ մէզքիւր թէլեկրաֆի մերքէզինին օրասան գալաբրլմասը խթիտասընը հավի թէլեկրաֆ վէ Բօսթա նէզարէթինէ պիր արզուհալ թագտիմ իթմիշլէր տիր:

—Իթալիա սէֆիրի Գօնթ Գօրթինին չէքմէճէսինի գրբարագ պիր թագրմ ազչէ սբրդաթ վէ ֆիրար էտէն Եանգօնամ խրզմէթ բեարընա խազ ու կիրիֆթինտէ պէզը մազտէրթ իտէն Պէյօղլու բոյիս միտիրիյէթի ժանտարմա գօմանտանը Հիւսէյին էֆէնտիյէ տէօրտիւնճիւ Օսմանի՝ վէ բոյիս մէրքէզ գօմիսերի Հասան պէյէ վէ բոյիս չավուշընտան Ապէտին էֆէնտիլէրէ պէյինճի բիւթպէտէն պիրէր գրթա Մէճիտի նիշանը իհսան պույրուլմուշ տրը:

—Թարաֆը հազրէթը Շէհրի եարիտէն Ալէքսանիա իմիբրատորընա իհտա օլունան Նըշանը իմթիազը՝ իմբրատորը միշարիլէհէ թէպիմէ մէմուր օլան Նիզամի բաշա վէ Մապէյն միթերճիւի Բէյիա պէյ տիւնքի կիւն Պէրլինէ միթէվէճճիհէն Յէրասատէթտէն հարէքէթ էյլէմիշլէր տիր:

—«Տիւնեարընը սօնու» նամբ իլէ վէ Ֆրանսրպճա լիսան իւզրէ Պէյօղլուեանա նէյր օլունան պիր բէսատէ բուխասթասը Թապ իտիրտիյի ճիհէթլէ, բիսպէրի մէզքիւրընը միւէլլիֆի վէ Թապ իտէն մանթպատը զապթա թարաֆընտան արանըմագտա իմիշ:

—Բարիզտէ նէյր օլունան Ֆէնրը կազէթասընն մէմալիքը Շահանէյէ տուխլի թահթը մէմնունիյէթէ ալընմըշ տրը:

—Կէրիպօլուտան եազրլարընա կէօրէ, պազը ուֆագ կէմիլերին սէվահիրէ տինամիթ պարութը չը-գարճագլարընա տարիր պիր շաերու զուհուր իթմտիկինտէն, կէլիպօլու մութասարրֆընընն թալէպի իւզէրինէ, սէվահիրի մէզքիւրէրի կէօզլէթլէմէք իշիւն, Պազվէքիլ բաշա հազրէթլերի թարաֆընտան օրայա քիւշիք պիր Գրուբ թօրու իլէ միճէհհէղ պիր թօք տուպասը իրսալ օլընմըշ տրը:

—Սթամպօլա կէթիրմէք իւզրէ հոկտէմբեր իպթիտասընտան պէրու Եկիպսիոյուտան Անատոլ սէվահիրինէ պիր խայլի գօյուն կէշի բիլմէքտէ վէ օրասան տա Պանտըրմայա կէօթիւրիլմէքտէ իմիշ:

—Նէվէսգասան եազըլարընա կէօրէ, Մակեդոնիա, Զակօյա վէ էբիր ճիհէթլէրինտէ իճրան էշգավէթի իտէրէք օրալարը տէհշէթի օլան Գամթարքիա Նամ սերքէրտէ իլէ իշ ավէնէսի կէշէնտէ արզը տէխալէթ իշիւն Եուանիսթանա կիտէր իքէն Եօլտա պիր Գուցօվագ գարիյէսինէ օղրալը պիր կիճէ իգամէթ իմտիրլէրինտէ, Ուլահլար մէրգումանը թանը լատագ՝ ույգուլարընտա 4 էշղընալը տա քէսմիշլէր տիր:

—Թէէմինէն պէէան օլունտուղունա կէօրէ, Բուսիա հիւքիւմէթի՝ Սրբպիսթանրն Միշէլ Նամ Բուս մէթրօբօլիտի ալէյհինտէ իճրա իմտիկի թատատիեաթտան տօլայը իզհարը Նախաշնուտի ի տուպ, էմարէթը մուսիկէյհատան թարզիկ թալէպ իմիմշ տիր: Էկէր պու թարզիկ վէրիլմէզ ի-սէ, Բուսիա՝ մուսիմիկէ մէթրօ բօյտի Բուսիա սինօդընա ազա թային իտէճէք տիր:

—Էրզրումտան Լ. Թէպէյէ եազըլարընը կէօրէ, չէհրը մէզքիւրէ էթրաֆտա պուլունան պիրճիւմէ պէօյիք չէհիրլէր իլէիրանը մէրքէզը իմիճարէթի մագամընտա իքէն, իմիթիհատ բօսթասը բէքնիզամըզ օյտուղունան, օրասան էվրօբայա նիզամը սուրէթտէ նէ մէքթուպ վէ նէ տի կրուբօ կէօնտէրիլէմէմէքտէ վէ չգտան պէրու բօսթա բուլու տա պուլնմասը. զունան, պէհէր մէքթուպ իշիւն 40 բարա եէրինէ 50 բարա վէրիլմէքտէ իմիշ: Քէզալիք տախիլի Օսմանը բօսթասը տա նիզամ-սըզ օ.ո պ, Էրզրումտան թրապիզոնա 57 ֆարսախ օլտուղու հալտէ թախարլար 2 կիւն եէրինէ 4 կիւնտէ կիտիյօրլար իմիշ:

Երինէ կազէթաի մէզքիւր մուխպիրինին պէյանընա կէօրէ, վան իլէ էզրումտ արասընտա թէէսիս օլունան բոսթա էյլէ պիր թարիդտէն ամէտչիւտ իթմէքտէ իմիշ քի գէշընն գար իլէ գաբանրպ իլը պահարատա տա սուլար ճօղտուղունտա կէչիլմէզ օլուր իմիշ: Էկէր պու բոսթա իչիւն Ալաշկերտ թարիգի ինթիխապ օլունա, եօլ ուզունմատրգտան մատատա, Պաեազիտ իլէ Իրանրն տա եարը եօլունա գատար բոսթա կիթմիշ օ.ուր. զիրա կէչէն մուհարէպէտէն պէրի էրզրումտան Պայազիտ վէ Իրանաբօսթա իլէմէմէքտէ օլտուղունան, թիւճճարար օ թարաֆա թրապիզոն վէ Բօթի թարիգիլէ մէքթուպ կէօնտէրիյօրլար իմիշ:

Քէզալիք էրզրումտան խարբուրթ վէ Տիարպէքիրէ տախի մէքթուպ կէօնտէրմէք իշիւն, այնի ույղունուզուտա թէսատիֆ օ.ունուպ, Էրզրումտան Տիարպէքիր 55 վէ խարբուրթ 60 ֆարսախ իքէն, բոսթա՝ տօղրուտան տօղրուեա կիթմէյէրէք, Թրապիզոն, Սամսոն, Ամասիա, Թոգաթ, Սիվաս վէ պատէհու խարբուրթ վէ Տիարպէքիրէ կիթմէքտէ եանի 220 ֆարսախ մէսաֆէ գաթ իթմէքտէ իմիշ:

Էտիրնէտէն Սմիրնայա եազըլան պիր մէքթուպտա տախի բոսթա մէմուրլրինին սուի խթիմամաթընտան չիքեաէթէ օլունուպ, պաղ կրուբօրարը աչըլմըղը. վէ բոսթա տա պունտան պիր գաչ այ մուդատտէ աչըլմըշ օլան 125 լիրալըգ պիր կրուբօ՝ ը խրրսըզլարը էլան պուլունմատըղը պէտան օլունմուշ տրը:

ԱՋԳԱՅԻՆ

Կիլիկիա կաթուղիկոսը Ամեն. Տ. Տ. Մկրտիչ Օրբազան հազրէթլերի՝ տիւնքի կիւն ագչամ իւնթիւ, էօնտէն պազը վարդապետ վէ բարազլար պուլունտուղը հաստ, խասքեյտէ Բաթրիգ Ամեն. Ներսէս Օրբազան հազրէթլերինին խանէսինտէն չըգըպ իսկէյէտ ինմիշ վէ օրասան վաքօրա բաքիպէն քէնտի Ջեռնասնլարը իլէ պերրապէր Արնաուտա քէօյինէ կիթմիշ տիր:

Իշիսիսիկինէ կէօրէ, միշարիլէյհ կաթողիկոս հազրէթլերի ճումա երթէսի կիւնիւ Սթամպոլտան Կիլիկիա հարէքէթ իտէճէք տիր:

—

Լվվէլճէ պիտրիարկիմիզ վէճհէլէ, Պէյօղլու կալուածոց Հոգաբարձութիւնէն եէնի ազալարը՝ մէմուրիյէթլերինի գապալ իտէրէք, կէչէն բազար կիւնիւնտէն իթիպարէն իշէ միւպայէրէթ իթմիշ օլաուգլարը մաէմմիմունիյէ իշիտիրմիշ տիր:

Շիմտի մէզքիւր կալուածոց Հոգաբարձութիւնը՝ ամիտէքի զէվաթը միւհթերէմէտէն իպարէթ տիր:

Գարակէօզեան Գրիգոր էֆէնտի
Իսահակեան Յովհաննէս »
Կիւմիւշկիրտան Գրիգոր »
Միրասէտի Պետրոս »
Յակոբեան Միքայէլ »
Տօքթօր Սէրվիչէն »

—

Երուսաղեմէ Ս. Յարութիւն տաճարընն պիր վագթ Տէսուը օլուպ, շիմտի Ս. Յակոբեանց Ս թոռընընն Հէ-ըսնի-ը (միհմանտար) պուլունան վանը Արժ. Եղիա վարդապետ մէէզուէնէն պունտան ագտէմ մէմէքէթինէ կիթմիշ օլմաղլա, տիւնքի կիւն Սթամպօլա ավտէթ իտէրէք, պուրատտա պիր գաշ հաֆթա գալտրգտան սօնրա, Ս. Երուսաղեմէ կիտէճէք տիր:

—

Մըսրրատան վիւրուտ իտէն խապէրլերէ կէօրէ, Քաղ. ժողով տա ղըմըշ վէ եէրինէ աթիտէքի զէվթտան միւրէքքէպ պիր գօմիսիօն թէէքքիւլ իթմիշ տիր:

Յովհաննէս էֆ. Պալըգճեան
Գաբրիէլ » Գրիգորեան
Յովհաննէս » Նախնուխ
Զենոբ պէյ Մէրամէթճեան:

Արժ. Փոխ-Առաջնորդ Տ. Սահակ քահանայ իչիւն էվվէլա հէր նէ գատար 20 լիրա մաաշ թախսիս օլունմուշ իսէ տէ, ագչէ գրլլէթինտէն նաչի 10 լիրայա թէնզիլ էտիլմիշ իմիշ:

—

Մալաթիա Էրմէնի Գաթօլիք մէրխասասը ֆագի էթլու Զէռնդ խոսխոռունի սէրբիագոպոս էֆէնտի հազրէթլերի՝ պէրսի մասլահաթ 15 լիւն գատար գալմագ իւզրէ բազար իրթէսի կիւնիւ ըմթապօյա կէլմիշտիր:

—

Մաէլմէմունիյէ իչիթտիկիմիզ կէօրէ, Օրթաքէօյտէ վագը Ս. Հռիփսիմեանց մէքթէպինին գաբամիմ չակիրտանընտան օլուպ, էյան Թիֆլիսէ պուլունան Տիկին Թագուհի Մէլիք Ազարեանց՝ մէքթէպը մէզիւրէ 20 ռուպլի իսանէ իմիշ տիր:

Քէզալիք Սպարթալեան Թագաւոր էֆէնտի մէզքիւր Ս. Հռիփսիմեանց մէքթէպինէ 5 ատէա Օսմանը լիրասը իթա իլէմիշ տիր:

Պու միւնասէպէթլէ պէեան իտերիզ քի, մէքթէպը մէզքիւրա իսանէ իչիւն բիլանգօեա գօնուլան պազը էլ հիւնէրի իլէ իշլէմէլերինի գազանան նումէրօլարընն ճէնվէլի խնամակալութիւն թարաֆընտան մանթպասընը իրսալ իտիրմիշ օլմաղլա, եարընքի նիսխէմիզէ տէրճ իտիլէճէք տիր:

—

Ս. Երուսաղեմի Ս. Թատրոնի կէլմիշ օլան միաբանարտան Գերերեմիա եպիսկոպոս իլէ Արժ. Յակոբ վարդապետ թէրսիսէ, Գեր. Ատուճատուր Օրբազան Արմաշա վէ Արժ. Գարեգին վարդապետ Սեւերեկէ կիթմէք իւզրէ պու կիւն պուրատան հարէքէթ իտէճէք վէ օրատա պիր աղ վագրթի գալարգտան սօնրա Ս. Երուսաղեմի ավտէթ իտէճէքլէրտիր:

—

Իզմիր Երեսփ. ժողովը՝ Ս. ըմտեփանոս քիւխէսիին իթթիհատլինտէքի գապրիսթանրն ճէնուպը շարգի ճիհէթինտէ, 300 ղրշ չակիրտանին իսթիապէ քեափի միւնասիպ վէ միւնթազամ քեարկիր պիր մէքթէպ եաբըլմասընա գարար վերմիշ վէ ախիտէքի զէվթը միթէպերէտէն իպարէթ պիր ինշաամ գօմիսիօնը թէշքիլ իթմիշ տիր:

Գրիգոր էֆէնտի Զիլինկիրեան
Կարապետ » Ա. Սպարթալեան
Կարապետ » Սիմոնեան
Մատթէոս » Մամուրեան
Մարտիրոս » Արփիարեան
Յովհաննէս » Ս. Զագըրեան

—

Միլլէթիմիզ ասհապը գալէմինտէն Սըրմըրեան Յարութիւն էֆ. ճումա իրթէսի կիւնիւ Յէրասատէթտէն Մանչէսթրա միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր:

—

Մեծ. էֆէնտի,

Զմիւռնիոյ Գերապատիւ Ս. Առաջնորդն Հոկ. 31 ամսաթուով 47 համարաւ գրութեամբ զ'հետեւեալն իմաց տուած է Պատրիարքարանիս.

Յեղլան քարափանց վերայ Յոյն սրճանոցի մի մէջ չուրջ 6 տարեկան Հայ մանուկ մի (որոյ մայրն իբրու թէ յ'Ազէքսանդրիա գնացած է, և ինքն մանուկ չոգեներն չի հանելով դուրս մնացած և ծառայն զ'նա սրճապանին յանձնած է) գտնուին լսելով՝ անմիջապէս բերել տալով և հարցափորձի ենթարկելով ի հօրէ որը լինելն, նուիրիկ անուն մայր մի, Գաթինա և Ֆուլիկ անուն երկու քոյրեր և Յակոբ անուն եղբայր մի ունենալն, իւր անուան Երուանդ լինելն, ակաւ հայերէն հասկանալն, փոքր մի Յունարէն և Յանկերէն խօսիլն, ասաց ի մայրաքաղաքիս յ'Օրթա գիւղ և ի Գասրա գիւղ բնակելոյն և զինքն յ'Ազէքսանդրիա գիւրօթիկ դպրոց դնելոյ համար տաներին յանձնուած է, բայց ըստ վկայութեան սրճապանին՝ այցատոմս ձգուած է իւր քով այս անուամբ (Մոսամ Վէսվ կ. Ծաղիկեան) (Ամրի Տիկին կ. Ծաղիկեան.). Եւ թէ սոյն դիպաց օրէն(1) մինչ ց'գրութիւնն զմանուկն որոնող ոչ ոք չէ յերևան եկած, ո՛չ մայրն, և ո՛չ ծառայն, Ֆրանսուա անուն, Իտալիսոս՝ որ զմանուկն յանձնած է սրճապանին խոստանալով նախ հեռագրել յ'Ազէքսանդրիա և ապա գալ յառնուլ զմանուկն:

Ուստի արժան դատուած է հրատարակութեամբ արդոյ ազգայնոց ծանուցանելով խնդրել որ եթէ յիշեալ մանկան վերաբերութիւն ունողներ նկատմամբ ինչ և է տեղեկութիւն ունին, բարեհաճին անյապաղ հաղորդել Պատրիարքարանիս ի գիտութիւն:

Խնդրելով, Մեծ. էֆէնտի որ ներկայիս հրատարակութեամբ բարեհաճիք կանխաւ ընդունել զմեր շնորհակալեաց հաւատին:

Մնամք աղօթարար
Պատ. փոխանորդ
Գերդէ Ծ. Վ. Ռուսուսէքեան
10 Նոյ. 1881
ի Պատրիարքարան
Հայոց կ. Պոլիս

ԻԼԱՆ

Պիզ գիրտէ սահկպէյն իւլ իմկա Բարիզ Տար-իւ-Ֆիւնունը իլմը հուզուզ Տօգթօրլարընտան Պետրոս Նաչեան վէ սրնիքը էվվել տավա վէքիլլէրինէն Կարապետ Կիւրճեան՝ մէմալիքը Օսմանիյէտի ասհաքիմ վէ ուսուլլինին թէնէվիւինի վէ մէհաքիմին վէ խուսուսա մահալը իգամէթիսնա Տէռասատէթ վէ էյ-լէ-լէ-տէքի մէվգաը վէ մէրաքիզինին եէքտիկէրլէրինէն պուրը մէսաֆէթը ճիհէթի իլէ պունարատա ճարի տէավի վէ մէսալիհէ պիր կիւնէտ անը վահիտատ եէթիշմէնին հէմա իմքեանսըղլըղընը բիշնագարը միթայատ ալարագ, միւնֆէրիտէն իճրան վէքեալէթտէն իսէ պիր գաչ ըէֆիգ իլէ պիկիթիհատ չու. իչէ մուպաշէրէթ վէ թամամիլ իյֆան մուգթէպիյաթը հայիզի եիսը ու սուհուլէթի մաթլուպպէյէ օլ վէսիլէի վիսաթասայէսինտէ իյալէ մուվաֆֆագրյէթ հասալ իյէմէք թասավվուրընը գուվմէտէն ֆիրէլէ կէթիրիլմէսինի հէմ թարաֆրմազգա հէմ տախի ասհապը մէսալհ վէ մէհաքիմ վէ տէվարճէ ճիհէթ պէ ճիհէթ միսթէլգիմի խայր վէ մուհասէնաթը քէսիրէ կէօրմէյէ վէ զաթէն ճիսէլմիզինն պիթթէճաբրիզ տաբի թէսիմ վէ գանսաթը պուլունան քէֆիյաթը միսպիթէտէն պիմիշ օլտուղունանան, իշթէ չու միւլահաղայա մէպնի ոու քէրրէ 1881 սէնէնի ճարիյէի միատիյէ շէհրը սապրզ թէշրինի էվվելի օն ոլէշինտէն իպթիտաէն պէնէնեատէ պիր տավա վէքեալէթի շիրքէթի ագտ իյէմիշ վէ աթի իւլ պէյան մէսլէք իւզրէ հարաքէթէ մուհէյեա պուլունմուշզը տրը: Նէշոյլէ քի,

1. —Բայիթախթ վէ ճիհաթը սայըրէի մէմալիքը Շահանէտէ մուխթէլիֆիւլ տէրէճաթ քեափիլի մէհաքիմի նիզամիյէ վէ սայիր տէվարի վէ մէճալիսի ալիյէի Օսմանիյէ հուզուրարընտա,

2. —Բէզալիք Տէրասատէթ վէ վիլայաթը սարիէտէ քեանն տուէլը էճնէպիյէ գօնսօլօսխանէյէրի մէհաքիմ վէ մէճալիսինտէ,

3. —Բեափիքի մէհաքիմի չէրիյէ իլէ իտարաթ վէ մէհաքիմ վէ մէճալիսը բուհանիյէի միլլը սարէէ մուվաճէհէյէրինտէ իճրան վէքեալէթի,

4. —Բէյ ու միւլահազան մախսուսէմիգին լուհուզը մաթլուպ հէր կէօնա մէսալհ վէ մէսաթի հուզուզիյէ վէ ճէգալիյէ հագգընտա չիֆահի վէ թահրիրի արզը մէշվէրէթ վէ պէյանը բէյ իթմէք,

5. —Լիսանը Օսմանի վէ Էվրօբա էլսինէի միւլթէհիրէի իւզրէ մուհարրեր էվրագ վէ միսէվվէտաթը նագլ ու թէրճէմէ իյէմէք,

6. —Ֆագր ու զարուրէթի ուսուլը տարիխինտէ բէսմէն մուսատտագ ֆուզարա տավալարընա մէսարիֆի՝ ասհապը թարաֆրնա արտ օլմագ իւզրէ հասալ եանի մէճճանէն վէքեալէթտէ պուլունմագ:

Գալաթա Գէորգ պէյ խանընտա Ն.5—6
Տավա վէքիլի Տավա վէքիլի
Եարալեր Կէօրճեան Պետրոս Թ. Շաչան
8—2

(1) Հոկտեմբեր 11

ՖՐԱՆՍԱ

—

13

Ինկիլիզերին Սպանիայա վէ Բոր. թուկալա կիտիպ Ֆրանսըզլար իլէ մուհարեպէեթ թութուշմուշ օլմալարը պէշ սէնէեէ վարդը, վէ Նաբուլէօն Պոնաբարթըն օրտուլարը, պունլարը մէմալիքի մէգքիւրեաէն տիշարը գէվմայա միգթէտիր օլամատըգլարընտան, Սպանիա թախթը իւզէրինէ օթուրթտուրմուշ օլան ժօզէֆ Պոնաբարթ հիշ պիր սուրէթլէ մէգքիւր թախթ իւզէրինտէ եէրլէշտիրիլէմէմէքտէ իտի.

Իպթիտաի սէֆէրտէ Ռուէլինկթըն անճագ 10,000 նէֆէր ինկիլիզ ասքէրի իլէ մուհարեպէեթ իպթիտար իլէմիշ օլտուղու հալտէ, պէշինճի սէնէսի ինկիլիզ օրտուսընըն մէգտարը 80,000է պալիզ օլմուշ օլտուղունտան, Ռուէլինկթըն արթըգ քէնտինի գաթի պիր իշ կէօրմէեէ միգթէտիր ատա իտէրէք, Սպանիա բայիթախթը իւզէրինէ տօղրու հիճումա պաշլատը, վէ գրալ ժօզէֆ Պոնաբարթ վէ մարէշալ Ժուրտան քէնտի մայէթլէրինտէ տախի 80 պին ասքիր պուլունտուղու հալտէ, ինկիլիզլերին զարպընա մուգավէմէթ իտէմէեէրէք, Ֆրանսա հուտտուտունա տօղրու կէրի կէրի սիւրիւմէեէ պաշլատըլար.

Ինկիլիզլերին պու ֆիթթուհաթը 1813 սէնէսի մայիսին 16ընտան պաշլար.

Ֆրանսըզլար, Ֆրանսա իլէ Սպանիա հուտտուտու օլան Բիրենի տաղլարը եագընընտա վիթթորիա նամ մահալտէ սօլուգ ալարագ, Ռուէլինկթընը իւերի եիւրիւմէսինի մէն իթմէեէ չալըշտըլար իսէ տէ, մահէլլի մէզդուրտէ, յունիսին 21ինտէ վուգու պուլան պէօեիւք պիր մուհարեպէեէ ֆիւթուհաթ գաթի սուրէթտէ ինկիլիզլերին թարաֆընտա գալարագ. Ֆրանսըզ օրտուսու ռէնահ թօգլարընը, միւհիմմաթընը վէ հէր շէյի օրատա թէրք իտէրէք գարմագարշ պիր հալտէ գաշմայա պաշլատըլար.

Օգոստոսըն 31ինտէ, Աբր Թոմաս կրահամ նամ ինկիլիզ ժէնէրալը տախի Սէպաստիան գալէսինի զապթ իլէտի, վէ Ռուէլինկթըն Բիրենի տաղլարընա մուվասէլէթ իտէրէք, հոկտեմբերին 8 ինտէ հուտտատու կէշտի, վէ նէֆսի Ֆրանսա մէմալիքինէ տախիլ օլտու.

Արթըգ Սպանիատա նէ Ֆրանսըզ գէրալը գալմըշ իտի վէ նէ տէ Ֆրանսըզ ասքէրի.

Ռուէլինկթըն, պիր միւտտէթ նէֆսի Ֆրանսատա արամ իթաիք տէն սօնրա, 1814 սէնէսի փետրվար 27ում Օրթէ նամ մահալատէ տախի պէօյիւք պիր ֆիւթուհաթ գազանտը, ֆագաթ Ֆրանսատա գազանմըշ օլտուղու էն գաթի ֆիւթուհաթը, ապրիլին 10ունտա Թուլուզ շէհրի հիսարլարը տիպինտէ վագր օլմուշ տրը.

Մէգքիւր ֆիւթուհաթտան 4 կիւն սօնրա, Սպանիա վէ Բորթուկալ միւնասէպէթի իլէ Ֆրանսա վէ ինկիլիթէրրա պէյնինտէ վագը օլան մուհարեպէ խիթամպուլտու.

Ինկիլիզ սիլահլարը մէմալիքը մէգքիւրետէ, մաղլուպ օլմագ պիլմէէն Նաբուլէօնուն օրտուլարընը վուրուպ գօվալամագտա իքէն, տիկէր թարաֆտան տախի, հէմման թէքմիլ Աէմանիա, Նաբուլէօն պոյունտուրաղընը սիլքիպ պիր թարաֆա աթմագ իւզրէ աեագլանմըշ վէ գրոյն շիտտէթի սայէսինտէ Ֆրանսըզ սիւնկիւլէրինտէն քէնտիսինի գուրթարմայա մուվաֆֆագ օլմուշ պուլունան Բուսիա տէվլէթի տախի Աէմանիաըլար իլէ պիրլէշմիշ իտի.

Նաբուլէօն, քէնտի պէօյիւք օրտուսունու, Բուսիա տաղլարընընն գարլարը ալթընտա պրրագմըշ վէ անընն նապէտիտ օլտուղընը կէօրմէքլիք պէտպախթըլըղընտա պուլունմուշ օլտուղու հալտէ տախի, ասլա մէյեուս օլմայարագ եէնի պիր թահրիրը ասքիր իլէ, 350 պին՝նէֆէրլիք եէնի պիր օրտուտահա թէշքիլ իյէմեեէ մուվաֆֆագ օլտու.

Հէման պիթիւն Լիվրօրա քէնտիսինէ գարշը սիլահա տավրանմըշ պուլունտուղու հալտէ, Նաբուլէօն ասլա վագթ զայպ իթմէքսիզին, Բարիզ իւզէրինէ եիւրիւմէք նէյէթինտէ պուլունան միւթէֆիգ տէվլէթլէրին օրտուլարը եօլունու քէմէք իչին, 1813 սէնէսի ապրիլ այընտա, Բրուսիա մէմալիքինտէ Լայպ նէհրի գըբը-ընա հէթրէտ.

Նաբուլէօն, քէնտի իմբէրաթօրլուղունուն պագասընա եախօտ մահվընա, պու սըրատա գաթիէն հիւքմ օլունաճաղընը բէք ալեա պիտիյինտէն, ֆիւթուհաթը գազանապլմէք իչիւն հիչ պիր չտտէթտէն իհթիրազ իթմէյիպ, բէք գանը վէ տէհշէթլի մուհարեպէլերէ կիրիշմէքտէ իտի.

Աէմանիալրար տախի, պիր նէվի թէպախէթ զէնճիրինի, պու ադիմ սէֆէրտէ եա մահվ իտէճէքլէրինի, եա եօգտա իլա նիհայէէ մէգքիւր զէնճիրի թաշրմաղա հիւքմ օլաճագլարընը պիտիրէրինտէն, քէնտիլէրի տէ էլտէն կէէն հիչ պիր ղայրէթի էսիրկէմէմէքտէ իտիլէր, վէ Աէմանիատա, նէ գատար էրքէք պուլունմագտա իսէ քեաֆֆէսի տախի սիլահա տավրանմայա հաղըր կէօրիւնմէքտէ իտիլէր.

Ավթրիա տախի, պիր թագըմ կիզլի միւքեաէմէլէրտէն սօնրա, Նիհայէթ քէնտիսի տէ միւթէֆիգ տէվլէթլէր իլէ պիրլէշտի, վէ Նաբուլէոնընն 80 000 քիշիլիք պիր օրտուսու, Սպանիատա Ինկիլիզլէր իլէ ուղրաշմագտա օլտուղու հալտէ, քէնտիսի տախի, եալընըզ 350.000 նէֆէր ասքէր իլէ, պիթիւն Աէմանիա, Բրուսիա, Ավթրիա, վէ Բուսիա օրտուլարընա գարշը ուղրաշմաեա մէճպուր պուլունմագտա իտի, վէ օ տախի, քէնտինէ տիշման օլան Աէմանիա էհալիսի արազիսինտէ.

Մայիսին 2 սինտէ Լիւցէնտէ, 19 ունտա Պոցէնտէ, վէ 22 սինտէ Վիւրշէնտէ վուգու պուլան մուհարեպէլերին նէթիճէլերի, Նաբուլէոն հագգընտա չօգլուգ խաբերը օլամատըլար.

Պու մուհարեպէլերտէն սօնրա, յուլիսին 3 ինտէ, Բրակատա պիր Գօնֆէրանս ագտ իտիլիպ, օգոստոսըն 9 ունա տէկին պու Գոնֆէրանս տէվամ իթտի իսէ տէ, պիր ուղշմա թարիգի հուսուլէ կէթիրմէք գապիլ օլամատըղընտան, մուհարեպէյէ թէքրարէն պէտ օլունտու.

Օգոստոս 23տէ, կրօսպիրէնտէ վուգու պուլան մուհարեպէտէ. Ֆրանսըզլար մաղլուպ օլտուլար.

Օգոստոս 26տա, Բրուսիալըլարընը մէշհուր Պլիխէր ժէնէրալը մարէշալ Նէյին մաեէթինտէ պուլունան Ֆրանսըզ օրտուսունա ղալէպէ իլլէտի.

Ֆէրտասը կիւնիւ Նաբուլէոն քէնտիսի, Տրէզտէնտէ միւթէֆիք տէվլէթլէր ասքիրինի կէրի սիրուտիւ իսէ տէ, սեպտեմբերին 6ընտա, մարէշալ Նէյին Ֆրանսըզ օրտուսու պիր տէֆա տահա մաղլուպ օլտու.

Նիհայէթ Մագդեբուրգ տախի միւթէֆիգլերտէն մաղլուպ օլտուղունտա, Նաբուլէոն Տրէզտէնի թէրք իտիպ կէրի չէքիլմէյէ մէճպուր օլտու, վէ Լէյբցիկ ճիվարլարընտա գաթի պիր մուհարեպէյէ հազրլանտը.

Օնպէշ կիւն գատար պիր թագըմ գանը մուհարեպէլերէ տէվամ իտիրտիքտէն սօնրա, հէբսինտէն զիեատէ տէհշէթլիսի օլաճագ պիր մուհարեպէնին կիւնիւ եէթիշմիշ իտի.

Լէյբցիկ մուհարեպէսի, թամ տէօրթ կիւն միւթէմատիէն, իրեալ օլունամաեան պիր զաղալա տէվամ իլլէտի.

Ամերիգայա սիւրկիւն իտիլմիշ օլան Մորօ նամ Ֆրանսըզ ժէնէրալը տախի, մէմալիքի մէգքիւրետէն ավտրիք իտիպ, քէնտի վաթանտաշլարընա գարշը օլարագ, միւթթէֆիքլերին օրտուսունա տախիլ օլմուշ իտի. Ֆագաթ իկի տէֆա աթէշէ սալարըղընտա, պիր Ֆրանսըզ կիւլլեսի կէլիպ, իքի պաճաղընը պիրտէն պիչտի.

Ֆրանսըզլար, քէնտիլէրինտէն բէք չօգ զէեատէ օլան տիշմէն ասքիրինտէն սըգրշարագ, Լէյբցիկ չէհրի հիսարլարը ալթընա գատար կէրի սիւրիւտիլէր.

Արթըգ Նաբուլէոնընն մաղլուպ օլաճաղընա շիւպհէ իտէճէք եէր գալմատըղընտան, իչ հիւքմտարլար, եանի Բուսիա վէ Ավթրիա իմբէրաթօրլարը, վէ Բրուսիա գըրալը, ուղագտան մուհարեպէլի սէյր իթմէքտէ պուլունտուգլարը պիր օվատա, չաերըրն իւզէրինտէ տիզ չէօքէրէք, Ալլահ թէչէքքիւր իլլէմէյէ պաշլատըլար:

Ֆիվագը, Նաբուլէոն պու սօն մուհարեպէյի տախի զայպ իտէրէք, մաղլուպ վէ գարմագարշ պիր հալէ տիշար օլմուշ ասքիրի իլէ կէրի չէքիլիպ, խաթթըն տիկէր թարաֆընա կէչմէեէ մէճպուր օլտու.

Պիր խալի էսիր, վէ 300 գըթա թօր, միւթէֆիքլերին էլինէ տիշմիշ, վէ պինլերճէ եարալը Ֆրանսըզլար տախի, հոկտեմբերայը օլ սօնուգ կիճէլերինտէ, եարալարընտան ազան գանլարտան վէ աճրգտան էօլմէք իչիւն, մէյտանը մուհարեպէտէ եիւզ իսթիւ էօյլեճէ թէրք օլունմուշլար իտի.

1813 սէնէսի հոկտեմբերին 16 սընտան 19ունա տէկին, տէօրթ կիւն տէվամ իտէն պու տեհշէթլի մուհարեպէտէ, իքի թարաֆտան եալընըզ էօլիւ օլարագ 80,000 քիշի թէլէֆ օլմուշ իտի.

Ուչ տէօրթ այ զարֆընտա, Աէմանիա մէմալիքինտէ Ֆրանսըզլարն եէտինտէ պիր բարմագ ադրագի գալմաը.

Նաբուլէօնընն տօսթլարընտան պաղըլարը, հաթթա Միւրա վէ Պերնատօթ պիլէ, քէնտիսինի եիւզ իսթիւ պըրագարագ, միւթէֆիգ տէվլէթլէրին թարաֆընա կէչտիլէր, վէ ֆէրտասը սէնէսինին իպթիտալարընտա, պու միւթէֆիք օրտուլար, Ֆրանսա հուտտուրնա տօղրու իլէրու եիւրիւմէեէ պաշլատըլար.

Ֆրանսա իմբէրաթօրու, ասլա մէյեուս օլմայարագ տիշմէնլէրինէ նիսպէթէն քէնտինին բէք ազ գուվվէթի պուլունմուշ օլտուղու հալտէ, անլերին գարշըսընա չըգըպ, բիւր հիտտէթ քէնտիլերի իլէ ուղրաշմայա պաշլատը, վէ եէնտէն պիր չօգ մուհարեպէլէր տախի գազանտը.

Նաբուլէոն Նիհայէթ, քէնտի օրտուսու իլէ, տիշմէն օրտուլարընը արգա թարաֆընա կէչիպ անլէրի շաշըրթմայա չալըշտը.

Ֆագաթ պունտա չօգ եանըլմըշ օլտու.

Զիւնքի Աէմանիա, Բուսիա, Ավթրիա վէ Բրուսիա օրտուլարը, կէրի տէօնիւպ Նաբուլէօնու գովալայա ագ եէրտէ, էօնլէրինտէ աչըգ գալմըշ օլան եօլտան պէօյիւք սիւրթլէ իլէրի վարարագ, մարտ 31տէ Բարիզ բիշկեահընա վասըլ օլտուլար. վէ սահիպսիզ գալմըշ օլան բայիթախթ, ասլա գարշը գոյմագսըզն, միւթէֆիք օրտուլարա թէսլիմ օլտու.

Ֆէրտասը կիւնիւ, եանի 1814 սէնէսի ապրիլ 1տէ, Բարիզ շէհրի պուլվարլարը, խընճախընճ էհալի իլէ տօլմուշ օլտուղու հալտէ, Բուսիա վէ Ավթրիա իմբէրաթօրլարը վէ Բրուսիա գրալը, քէնտի օրտուլարընընն պաշլնա կէչմիշ օլարագ, ֆիթթուհաթլա Բարիզ շէհրինէ կիրտիլէր.

Նաբուլէոն Պոնաբարթ, քէնտի պէտպախթ մանօվրասընընն պօշա չըգմըշ օլտուղունու կէօրտիւյինտէ, ալէթթաճիլ կէրիյէ ավտէթ իյէտի իսէ տէ, Ֆրանսա բայիթախթընը գուրթարմագ իչիւն չօգ կէճ գալմըշ իտի. Իմտի հէր շէյ պիթմիշ օլտուղունու կէօրտիւյինտէ, աթընը սիւրիւպ Ֆոնթենպլօեա չէքիլտի.

Իքի կիւն սօնրա, Ֆրանսանընն Սենթօ մէճլիսի ճէմ օլուպ, Նաբուլէոն Պոնաբարթըն թախթտան աշաղը ալընմասընը հիւքմ իյլէտի, վէ ապրիլին 4ինտէ, միւշարիլյէհ հագրէթլէրի, Ֆոնթենպլո սէրայընտա, վէ կէօշ եաշլարը տէօքմէքտէ օլան գահրաման ասքիրի հուզուրընտա, թէրքի սալթանաթ էվրագընը իմզալատը.

Իմբէրաթօրը միշարիլյէհին թախթտան աշաղը ալընմասը, ինկիլիզ ժէնէրալը Ռուէլինկթընն, թուլուզ շէհրի բիշկեահընտա Ֆրանսըզլարա զալէպէ իթմէսինտէն ալթը կիւն եվվել վագը օլմուշ իտի.

Պու հալտէն, Ռուէլինկթընն, նէֆսի Ֆրանսատա, թուլուզ շէհրինտէն էօթէեէ իլէրու վարմըշ օլմասընընն, վէ Սպանիա մուհարեպէսինին խիթամ պուլմասընընն սէպէպի անլաշըլըր.

ԳԱԼԻՕԲ ՆԱՄ ՎԱԲՕՐՈՒՆ ՁԱՐԳ ՕԼՄԱՍԸ

—

Լէնոքն Թայմզ կազէթասընընոյ. 11 թարիխի նիւսխէսինտէ, ալաֆրանկա հոկտ. 7տէ Ցէրսատէթտէն հարէքէթի իտէն կալէօք նամ վաբօրուն զարգը հագգընտա պազը մալիւմաթ վար տրը. Պու մալիւմաթը զարգ օլմագտան գուրթուլմուշ օլան Ճոն Ֆիճքաթրիք նամ ինկիլիզ կէմիճիսի վէրմիշ տիր. Մէգքիւր կէմիճինին պէյանընա նազարէն, հոկտ. 6/18 ինճի, սալը կիւնիւ, ճիպրալթարատան հարէքէթի իթտիյի վագթի վաբօրտա 6 նէֆէր էրմէնի եօճու վար իտի. Վաբօր հարէքէթի էթտիքտէն պիր ազ սօնկրա հավա ֆէնա սուրէթտէ պօղուլտու, վէ կէմինին անպարընտաքի զախիրէ եէրինի տեեիշտիրիպ վաբօրու պիր եանը իւսթիւնէ էյտի. Զարշամպա կիւնիւ գարտան վաբօրու եավաշճա, ֆագաթ բէնճէյնպիհ կիւնիւ սիւրթլէ հարէքէթ իթտիրտի. Ճումա կիճէսի, ալթուրգա սաաթ սեքիզտէ, ֆուրթունա սէպէպինտէն տիւմէնին զէնճիրլերի գըրըլտը, վէ վաբօրուն երիւքիւ թէքրար եէրինի տեիշտիրիպ վաբօրը օլ պիր թարաֆա էյտի.

Իքի սաաթ սօնրա տալկա սանտալլարը պիրինի ալըպ կէօթիւրտու. Շաֆագտան պիր սաաթ եվվէլ կէմիճիլերտէն պիրի վաբօրը ղարգ օլմագտա օլտուղունու գարտանա խապէր վէրտի. Գարտան վաբօրը սիւրթլէ գարայա տօղրու երիւրիւթմէեէ էմր իթտի, լաքին տիւմէն վաբօրը չէվիրմէեէ միգթէտիր տեեիլ իտի. Օն տագիգտէն վաբօր չաբուգ չաբուգ պաթմաղա պաշլատը. Գուրթուլմուշ օլան կէմիճի վէ տիկէր պիր կէմիճի պիր սանտալա աթալըպ իբլերի քէստիլէր, լաքին տալկա իքիսինի տէ սանտալտան տիշարը տէնիզէ աթտը. Պունտան սօնրա քի վուգուաթը կէմիճի շու սուրէթտէ նագլ իտիյօր. «Սանտալտան տիշարը աթալըղըմտա կէմիճիլերտէն վէ եօճուլարտան քիմսէյի կէօրմէտիմ, ֆագաթ վաբօր պաթար իքէն ֆէրեատ ու ֆիզանլար իչիթտիմ. վաբօր չաբուգ պաթարըղընտան, սանտալլարը աշաղը ինտիրմէեէ վագթի օլմատը. Օնրա իքինճի գարտանը վէ սիեահ պիր քէօբէյի տէնիզտէ կէօրտիմ. Իքինճի գարտան պանա սանտալ կէօրիւյօրմուսուն տէյու սիւվալ իթտի. Պէն սանտալ կէօրմէեօրում տէտիմ, վէ պիր ազ սօնրա իքինճի գարտանը գարանլըգտա զայպ իթտիմ. Էվվէլա պիր թախթա բարչասը իւզէրինէ չըգարմ, վէ սօնրա գարտանընը գատար իլէրու կէօթիւրմուշ օլտուղուն, խէեալէ կէլէն չէյլէրտէն տէյլ տ'ր: Պունուն իչիւն թէհայիւրտէ գալմըշ, վէ պէնտէն չօգ զիեատէ գուվվէթի պիր ատէմ բէչինէ տիւշմիշ օլտուղում իչիւն, իթթիհամամէնին գրաաթընտա բէչման օլմուշ իտիմ. պունու ալէլ խուսուս շիմտի սէթր իտէմէմ. ֆագաթ նէթիճէսինտէն մէմնունըմ: Աճէպա ճէճնապը Հագգ, պու վահշիլիքլերիմէ ավգ իտէճէք մի տիր . . . : Էտտիմշ օլտուղուն մալիւմաթլար իւզէրինէ խզահաթ իսթէմէք արզուսունտա իտիմ իսէ տէ, չիմտի արթըգ պունա լիւզում կէօրմէեօրում. անճագ Մաթիլտիմին, նէ սուրէթլէ գաթիմտէն գուրթուլմուշ օլտուղունու պէեանէ հիմմէթ իյէտիյինտէ, պէնի բէք մէմնուն գըլմըշ օլաճագսըն:

—Մաթիլտին բէտէրինին խըստէթինէ կիրմիշ օլտուղունու, մէրգումուն վէֆաթընտան չօգ սօնրա տույտուղումտան, վուգու պուլաճաղընը քէչի իյէտիյիմ հալէրին էօնիւնիւ ալմագ գապիլ օլամատը Բարիզէ կէօնտէրմիշ օլտուղում մէմուր, Մաթիլտի վուրմուշ օլտուղուն կիճէտէն անճագ իքի կիւն էվվէլ չէհրի մէզդուրա վասըլ օլմուշ, վէ իգամէթ իթտիյինիզ խանէնին մահէլինի պուլուպ, պիր սապահ սէնին հալին իւզէրինէ մալիւմաթ էտտիրէպիմէք իչիւն, եագընտա պուլունան պիր մէյխանէյէ կիրտիյինտ, Մաթիլտին վուրմուշ օլտուղունու տուեարագ, տէր հալ մէրգումէնին խանէսինէ գօյմուշ իտի: Ճինայէթ տուեուլուր տուեուլմազ, տէր հալ զապթիյէ նէզարէթինտէն իքի հէֆթի գօշուպ կէմիշլէր, վէ Մաթիլտին կէօյսիւնտէ պուլունան քէմիքտէն մամուշ պիր խաշըն գարը կէմիշ օլմասը իլէ պուշաղըն եօլու շաշարագ, եիւրէյինէ իլլէմմիշ օլտուղունու քէչի իթմիշլեր, վէ տէրհալ մէրգումէնին թէտավիսինէ միւպաշէրէթ իլլէմիշլեր իտի: Մաթիլտ, իքի այ միւթէմատիէն, էօլիւմ վէ հաեաթ գարարսըզլըղը թահրընտա, թէհլիքէլի պիր հալտէ հաբաղա խըտմէթ իթտիքտէն սօնրա, նիհայէթ պիր կիւն զապթիեէ հէֆթի, կիլլերէք, մուխպիրիմին էլինի սրգմըշ իտի: Օնտան պիր այ սօնրա, մէրգումէ Ինկիլթերրայա կէթիրիլմիշ, վէ զաեէթլէ էմնիյէթլի պիր մահէլլէ, բահաթ վէ քէմալը խօշնուտի իւզրէ էօմր կէչիրմէքտէ օլուպ, եվլատընը տախի, առնընն բէտերինին տօղմուշ օլտուղու միլք իւզէրինտէ տիւնեայա կէթիրմէեէ նամյիկ օլմուշ, վէ անընն, բէտերինէ պէնդէմէքտէ օլտուղու իչիւն մէմնունկիթինի պէնտէն տախի սէթր իլլէմէմիշ տիր Բօ'պէրթ. անլատը՞ն մը, եվլատընը սրֆաթը սէնին սրֆաթընա պէնդէմիշ օլտուղու իչիւն մէսրուր օլմուշ տրը:

(Տեսլ.)

ԷՍԲԱԲԸ ԳԱՊՐԻՍԹԱՆ

(1271 Նէ-Դերթոան դէվլմ)

Տէօրթ ըսլագ կէօզլէր, պիր տէֆա տահա շիտտէթլէ պիրիպիրլերինի գարշըլըտըլար, վէ պունու միթէագըսպէն իքի տէլիգանլըլար, թէքրարէն քէմալի աղզա եէքտիկէրինէ սարըլտըլար:

Ֆագաթ շունու տախի իլավէ իթմէքլիյէ հաճէթ կէօրիւրիւզ քի, իլք տէֆա գօլլարընը աչան, Ֆլէմինկ Հարրիսընը իտի:

Ռունդար պիր միւտտէթ, աղըզլարընան պիր սէօզ պիլէ չըգարմատա հէճանը գալալերի միւսատէ իթմէտիյի հալտէ պէօյլէճէ պիրիպիրլերինէ սարըլմըշ պուլունտուղունու կէօրէն, անճագ պիր սաաթ եվվէլ պիրիպիրլերինի թազանճա իլէ վուրուպ թէլէֆ իթմէք հազըրլըղընա պուլունան իքի խասիմլերտէն վեեատ, պիր Մարօնա հուզուրունտա տիվ իւզէրինտէ պիրիպիրինէ սարըլմըշ իքի նէֆէր պաքիրէ վէ պիսուշ գըղլար գանն իտէճէք իտի:

Նիհայէթ, իքիսինին տախի հէեեէճանլարը պիրաղ թէքքին օլարագ պիրիպիրլերինտէն այրըլտըգլարընտա,

—Ա՛հ, գըղգարնտաղըմ տախի պու մուհապէթիմզի կէօրիւպ մէմնուն օլմագ իչիւն տաղ օլմալը տէյի՛լ մի իտի, տէտի Բօպէրթ միւքէտտեր սուրէթտէ թէքրարէն պաշընը աշաղը սասրագ:

—Ալլահընն ինաեէթինտէն գաթի իւմիտ իթմէ, Բօպէրթ. Մաթիլտինի գուրթարան Ալլահ, իհթիմալ տրը քի, Բօղումուղու տախի գուրթարմաեա ինայէթ պոյուրմուշ տրը:

—Սէօյլէ՛ Ֆլէմինկ, էկէր գըղգարնտաղըմընն հաեաթտա պուլունմասընա իւմիտ իտէճէք հագգընի պիր սէպէպ վար իսէ, սէօյլէ՛: Օ սէֆիլ տիւէլլօմըզա հաղըրլանտըղմըզ վագթ, սէնի էօլտիւմէք պէտպախթըղընտա պուլունտուղում զէման, գըղգարնտաղըմ իւզէրինէ դտան պագը էսրար թէպլիղ օլուենտաճընա տայիր պիր շէյ սէօյլէմիշ օլտուղունու տէրխաթը իտէեօրում. ա՛հ սէօյլէ Ֆլէմինկ, սէվկիւլի՛ւ պիրատէրիմ սէօյլ, Բօղումուն հաեաթտա պուլունտուղունու խապէր վէրտիյինտէ, արթըգ մէսուտիեէթիմիզքմալէ վարմըշ օլաճագ տրը:

—Բօպէ՛րթ, բէճա իտէրիմ պու պապտէ չիմտիկիք պանա պիր շէյ սիւալ ի՛թմէ: Եալընըզ ձէնապը Հագգընն ինայէթ վէ մէրհամէթինտէն իւմիտինի գաթ ի՛թմէ. պիրդաղ վագթ, պանա մախսուս օլան պագը սէպէպլէր իլէ, պուտան գկյատէ պիր շէյ սէօյլէմէյէճէկիմ իչիւն թէէսսուֆ իտէրիմ:

—Հագգընն վար տրը պիրատէր. պիրտէն պիրէ չօգ իլէրուլէրէ կիթտիյիմի, վէ էմրի պասիրէթէ բիայէթէն, իւզէրիմէ էմիեէթի քեամիլէ հուսուլէ կէլէպկիէեէյի վագթա գատար, օլ պապտէ սիւքիւթ իյլէմեեէ հագգընն պուլունտուղունու պէն տախի թատտիգ իտէրիմ. Ֆագաթ Ֆլէ՛մինկ, պիրա՛տէր, չօգ վագթի կէմէզտէն, նէնի Բօպէրթ Բարգերը, թէքմիլ էսրարընա շաեան պիր հալտէ կէօրէճէյինէ, սէնի թէէմին իտէրիմ: Շիմտիքի հալտէ, պու գատարը իչիւն տախի թէչէքքիւրի ադիմմի պէեան իտէրիմ: Էվվէթ էվվէթ, եէնի պիր բուհ ալմըշ օլան եիւրէյիմ տախի խապէր վէրիյօր քի, պիր կիւն սէվկիւլիւ գըղգարնտաղըմը, էվվէթ Ֆլէմինկ Հարրիսընը քէնտինէ շաեան ղէվէսինի, եիւրէյիմին իւզէրինէ սրգմաեա նայիլ օլապիլէճէյիմ, վէ կէրէք քէնտիսի վէ կէրէք ալիճէնապ գօճասը իչիւն էօմրիւմիւ ֆէեա իթմէյէ հազըր պուլունտուղումու քէնտիսինէ պէեան իթմէքլի իթթիխար իլլէմեեէ հագգընմ պուլունաճագ տրը: Ֆլէ՛մինկ, սէն պէնտէն չօգ զիեատէ մէսուտսուն. չիւնքի պէն չօճուգ եաշընտան պէրու Բօղումուն եիւզիւնիւ կէօրմէեէ նայիլ օլամմըշըմ, հաթթա նայիլ օլաճաղըմա տա զէրրէ գատար իւմիտիմ պուլունմամգտա իտի: Եալընըզ պու իւմիտի պանա իհսան իթտիյին իչիւն, էօմրիւմիւն նրսֆիրը սանա ֆէէտա իթմէքլիյէ՝ պօրնու պուլունտուղումու հիսա իլլէմէքտէյիմ:

—Բօպէ՛րթ, իլէ բէք միւպալաղա նաղարը իլէ պագմագտասը:

—Պէնիմ ձէրիմտէ պուլունմուշ օլան, պաղգա տիւրլիւ հիւքմ իտէճէք իտին:

—Հէր նէ հալ իսէ, բէճա իտէրիմ արթըգ պու սէօզիւ գարաեալըմ, պաղգա պիր արզուն վա՛ր մը տրը:

—Պիր արզու տէյիլ, բէք չօգ արզուլարըմ վար տրը:

—Էյիմտէն կէլտիյի գատար սանա խըստէթ իթմէյէ հազըրըմ Բօ'պէրթ. սէօյլէ նէ՞ իթթերտին:

—Շու իթթիհամամէնիզտէ պէյան օլուհմուշ ճինայէթլէրիմին քեաֆֆէսի տախի նօգթասը նօգթասընա թամամ իտի. կէրէք Ամերիգատա, կէրէք Իրլանտատա վէ կէրէք Ֆրանսատա պուլունան մուխպիրլերինիզ, բէք տօղրու մալիւմաթ վէրմիշլէր տրը, Ֆլէ՛մինկ. կիզլի հիւքիւմէթինի պու տերէճէլէրէ գատար իլէրու կէօթիւրմուշ օլտուղուն, խէեալէ կէլէն չէյլէրտէն տէյլ տ'ր: Պունուն իչիւն թէհայիւրտէ գալմըշ, վէ պէնտէն չօգ զիեատէ գուվվէթի պիր ատէմ բէչինէ տիւշմիշ օլտուղում իչիւն, իթթիհամամէնին գրաաթընտա բէչման օլմուշ իտիմ. պունու ալէլ խուսուս շիմտի սէթր իտէմէմ. ֆագաթ նէթիճէսինտէն մէմնունըմ: Աճէպա ճէճնապը Հագգ, պու վահշիլիքլերիմէ ավգ իտէճէ՞ք մի տիր . . . : Էտտիմշ օլտուղուն մալիւմաթլար իւզէրինէ խզահաթ իսթէմէք արզուսունտա իտիմ իսէ տէ, չիմտի արթըգ պունա լիւզում կէօրմէեօրում. անճագ Մաթիլտիմին, նէ սուրէթլէ գաթիմտէն գուրթուլմուշ օլտուղունու պէեանէ հիմմէթ իյէտիյինտէ, պէնի բէք մէմնուն գըլմըշ օլաճագսըն:

—Մաթիլտին բէտէրինին խըստէթինէ կիրմիշ օլտուղունու, մէրգումուն վէֆաթընտան չօգ սօնրա տույտուղումտան, վուգու պուլաճաղընը քէչի իյէտիյիմ հալէրին էօնիւնիւ ալմագ գապիլ օլամատը Բարիզէ կէօնտէրմիշ օլտուղում մէմուր, Մաթիլտի վուրմուշ օլտուղուն կիճէտէն անճագ իքի կիւն էվվէլ չէհրի մէզդուրա վասըլ օլմուշ, վէ իգամէթ իթտիյինիզ խանէնին մահէլինի պուլուպ, պիր սապահ սէնին հալին իւզէրինէ մալիւմաթ էտտիրէպիմէք իչիւն, եագընտա պուլունան պիր մէյխանէյէ կիրտիյինտ, Մաթիլտին վուրմուշ օլտուղունու տուեարագ, տէր հալ մէրգումէնին խանէսինէ գօյմուշ իտի: Ճինայէթ տուեուլուր տուեուլմազ, տէր հալ զապթիյէ նէզարէթինտէն իքի հէֆթի գօշուպ կէմիշլէր, վէ Մաթիլտին կէօյսիւնտէ պուլունան քէմիքտէն մամուշ պիր խաշըն գարը կէմիշ օլմասը իլէ պուշաղըն եօլու շաշարագ, եիւրէյինէ իլլէմմիշ օլտուղունու քէչի իթմիշլեր, վէ տէրհալ մէրգումէնին թէտավիսինէ միւպաշէրէթ իլլէմիշլեր իտի: Մաթիլտ, իքի այ միւթէմատիէն, էօլիւմ վէ հաեաթ գարարսըզլըղը թահրընտա, թէհլիքէլի պիր հալտէ հաբաղա խըտմէթ իթտիքտէն սօնրա, նիհայէթ պիր կիւն զապթիեէ հէֆթի, կիլլերէք, մուխպիրիմին էլինի սրգմըշ իտի: Օնտան պիր այ սօնրա, մէրգումէ Ինկիլթերրայա կէթիրիլմիշ, վէ զաեէթլէ էմնիյէթլի պիր մահէլլէ, բահաթ վէ քէմալը խօշնուտի իւզրէ էօմր կէչիրմէքտէ օլուպ, եվլատընը տախի, առնընն բէտերինին տօղմուշ օլտուղու միլք իւզէրինտէ տիւնեայա կէթիրմէեէ նամյիկ օլմուշ, վէ անընն, բէտերինէ պէնդէմէքտէ օլտուղու իչիւն մէմնունկիթինի պէնտէն տախի սէթր իլլէմէմիշ տիր Բօ'պէրթ. անլատը՞ն մը, եվլատընը սրֆաթը սէնին սրֆաթընա պէնդէմիշ օլտուղու իչիւն մէսրուր օլմուշ տրը:

(Տեսլ.)

քէնտի խարիթալարընը սագլատը-ղը օտաճղը սու իւզէրինէ պու-լարագ օնուն իւզէրինէ չըգտըմ, վէ տէօրթ կիւն գատար պիր լօգ-մա էքմէք եէմէքսիզին վէ պիր տամլա սու իչմէքսիզին օրատա գալտըմ։

Պիրինճի կիւն ագլըմ պաշըմտա իտի, վէ եանըմտան իքի կէմի կէչտիրինի կէօրտիւմ։ Պատէհու եարը պաբելտըմ, վէ տէօրտիւ-ճիւ կիւն սապահլեընն իւչ իսբա-նիալը պալըգճըլար պիր սանտալ իլէ կէլիպ պէնի գուրթարտըգլա-ը վագթատէք օլ հալտէ գալտըմ։ Պալըգճըլար պէնի պիր բաբաղընը էվինէ կէօթիւրտիւլը, վէ իւչ տէօրթ կիւն օրատա գալտըմ։ Պատէհու պէնի Գարիչտէ մուգիմ Ինկիրիզ գօնսօլոսընա, օրատան Վիկոյա վէ Վիկտան Ինկիլթէր-բարա կէօնտէրտիլէր։ Վաբօրտա եօլճուլար տախիլտէ օլարագ 22 քիչի վար իտի, վէ պէնիմ պիլ-տիրմէք կէօրէ պէնտէն մատատա քիմսէ գուրթուլմատը։»

Պու մալիւմաթտան անլաշըլար-ընա կէօրէ, վաբօրընն անպարընտ-աքի պուղտայ եէրինի տէյիշ-տիրտիլի վէ վաբօր կէրկիլէ կէլ-տիլի իչինտէմիր Թախթալար ա-ջըրագ իչէրիլէ սու կիրմիշ տիր։ Էկէր պուղտայ եէրինի տէյիշտիր-մէյէճէք ատուրէթտէ եէրլէշտիրիլ-միշ օլա իտի, իհթիմալը վաբօր պէօյլէ պիր թէհլիքէտէ պուլուն-մայաճագ իտի։ Ղարգ օլան վաբօր հագգընտա պունտան զիեատէ մալիւմաթ արընաճաղը մէմուլ օ-լունմազ։ Վէ էկէր կէմիճի տախի գուրթուլմատա իտի, վաբօրընն նէ օլտուղունու ասլա պիլմէյէճէք իտիք։

ՄԷՔԵԱԹԻՊ

ՏԻԱՐՊԷՔԻՐ

ՊԻՐ ԱՏԼԻՃԷ ՄԷՄՈՒՐԸՆԸՆ ՄՈՒՀԱՔԷՄԷՍԻ

Էվվէլկի կիւնքի նէսսէթիպտէ միւնտէրիճ Տիարպէքիր մուխպիրիմի-ղին մէքթուպունտան տէվամ վէ խիթամ։

Էրթէսի կիւնիւ երինէ պիր խայ-ը սամիւն հագը օլտուղու հալ-տէ մուհաքէմէյէ սաաթ 7 1/2 տա պէտ օլունուպ, էվվէլա բէհսը մահքէմէ խալիա պէյ՝ մաղնունա-լեան Շաքիր էֆէնտիյէ մէզքիւր մազպաթա պիր տէյճէյի օլուպ օլատըղընը սիւվալ իթտիրքտ, Շաքիր էֆէնտի քէլամա իպթի-տար իտուպ, մէզքիւր մազպա-թա մումանիլէյհ բէհսը մահքէ-մէ վէ ազալարընը քէնտի ալէյհինտէ վագը օլան խուսուսմէթ վէ ատա-վէթլէրինէ պիր էսէրի օլտուղու-նու վէ պահանալէյհ մէզքիւր մազպաթա մուզայիրը նէզամ ի տուկինի սուրէթը մուֆասսալտէ պէյան իթմիշ տիր։ Մուսմանիլէյհ Շաքիր էֆէնտի իչպու միւտաֆա-աընտա միւտտաիի ումումի Մահ-մուտ Նէտիմ էֆէնտի վէ սարէթ ալէյհինտէ պազը ազըր իմալար-տա պուլունմուշ օլտուղու ճի-հէթլէ, Մահմուտ Նէտիմ էֆէն-տի քէնտիսի տախի մուգանպէլէէ պաշլատըղընտան, բէհսը մահքէ-մէ խալիա պէյ քէնտիսինի չիտ-տէթը գանունը իսթիմալէ մէճ-պուր իրմէմէլէրի իչուն նէզամ տաբրէսինտէն արշարը չըգմամա-լարընը վէ շախսիյաթը պէրթա-րաֆ իթմէլէրինի իխթար իթմիշ վէ պու մէսէլէ հագգընտա պու գատար միւշքէրէէի քեֆֆի ատտ իլէ, թէքբար ճինայէթլէ մաղնունալէյհ պուլունան Հասան նամ ֆիւրտին իսթինթագը մէսէ-լէսինէ նագլը միւշքէրէ իթմիշ վէ մուսմանիլէյհ Մահմուտ էֆէն-տիյէ խիթապէն բարչա բարչա ի տիրմիշ տիր իտտաասընտա պու-լունտուղու վէ չիմտի ասլը կէօրիլ տիւեիւ էվլագ հագգընտա պիր տէեճէճէի վար մը տէեի սիւվալ իթտիքտէ։ Մահմուտ էֆէնտի՝ սա-միւնտան պիր չարիսընը մուհաքէ-մէեէ տախիլ օլմասը գանունէն մէմնու օլտուղու ճիհէթլէ հաճ-կը հագգա միւսթէնիտէն պիր էվ-բագ թագտիմ օլունտուղունու սիւվալ իթմիշ վէ Շաքիր էֆէնին չիմտիքի իֆատէսի հէյնի իսթինթա-գընտա վէրտիլի իֆատէտէն ֆարգ-ը օլտուղընը պէեան իթմիշ տիր։ Պունուն Ճիւզէրինէ բէհսին էմրի միւճիպինճէ Շաքիր էֆէնտինին իսթինթագնամէսի օգունմուշ, վէ մանգունայէյհ ֆիւրտ իլէ ալօգա-թը վէ չահիտլէր վէ մազպաթայը Շաքիր էֆէնտիյէ կէօթիւրէն բո-լիս մէմուրու հուզուրը մահքէմ-եէ ճեղպ վէ եէմին իլէ իֆատէլէ-րի ալընմըշ տիր։ Միւտտաիի ու-մումի պու իֆատէլէրին Շաքիր է-ֆէնտի լէհինտէ օլտուղունը կէօ-րիւնճէ, չահիտլէրին եալանճը չա-հիտ օլտուգլարընը վէ պու տա այ-ը այը իսթինթագ իտիտիքտէ մէյտանա չըգաճաղընը պէեան իլ լէտիկինտէ, բէհս էֆէնտինին էմրի իւզէրինէ պիրէր պիրէր Մահմուտ էֆէնտի թարաֆընտան իսթինթագլարը իհրա օլունուպ, մէֆհումուսուզ պազը ֆարգլարտան մատատա երինէ ճիւմլէսինին տախի իֆատէլէրի եէքտիկէրինէ մուվա-ֆիգ կէմիշ իսէ տէ, Մահմուտ էֆէնտի մէզքիւր մէֆհումուզ ի ֆատէլէրէ իսթինատէն թէքբար մէրգուման չահիտլէրին թէէտիպի թարէպինտէ պուլունմուշ տիր։

Պունտան սօնրա Շաքիր էֆէն-տի՝ բէհսը մահքէմէտէն բուխսաթ իսթիհսալ իտէրէք, մէրգում Քիւրտիւն մէսէլէսինի պէրվէճճը ամի հիքեայէ իլէմիշ տիր։

«Կէչէն մայիս այընտա պիր կիւն սըթմա իլէ խանէմտէ եաթմագ-ատա իքէն, Սարրաճ Մէհմէտ քէն-տի իմզասը թահթընտա օլարագ եէտիմէ պիր իհմանամէ թէպիմ իլէտի։ Մէրգում՝ պու իհամ-նամէտէ Հասան նամ Քիւրտիւ գաթիլ տէյու իհամ իտէրէք իլճապընը իճրասընը թալէպ ի-տէր իտի։ Տէրագապ տէօշէյիմին իչինտէ մէզքիւր վարագանը ի-զէրինէ նիզամը մուճիպինճէ իճ-բար մուամէլէ իթմէսինի թահրիր իտէրէք պաշ միսթանթիպ կէօն-տէրտիմ։ Օ կիւն ագշամ իսթիւ մէրգում Սարրաճ Մէհմէտ՝ պէ-բապէրինտէ պիր զապթիյէ իլէ մէր-գումֆիւրտ պուլունտուղու հալտէ թէքբար խանէմէ կէլտի իսէ, իհ-համնամէյի սապահլայրն պաշ միս-թանթիպ կէօնտէրտիյիմ հալտէ նինչիւն կէօթիւրմէյիպ թէքբար խանէմէ կէլտիյինի, վէ տիգգաթ իտէրէք մէրգում քիւրտիւն էլլէ-րի արգասընա սրգը սրգը պաղը օլտուղունու կէօրտիւյիւմտէ, քի-մի՞ն էմրի իլէ վէ նէ՞ նիզամ իլէ էլլէրի պաղանմըշ օլտուղունը սիւվալ իտէրէք, պէօյլէ պիր չէհր-տէ պախուսուս պու գատար էվ-ըօբալը վէ պինէրճէ միսթէմտատին պիր էհալի էօնիւնտէ գալարը պաղը կէզտիրմէք պիղէ չէրէֆ կէ-թիրմէյճէյինի վէ հագգընտա հէ-նուզ ճէպալը մուճիպ պիր դապա-հաթը թէպէյեիւն իթմէէն պիր քիմսէնին պէօյլէճէ տիչարը մրճն ու մէշագգաթ իտիլմէսի տիլմա-հը հաղրէթը Շէհրիյարիյէ տախի մուղայիր օլտուղունու իսթար իյ-լէտիմ, վէ պատէհու մէրգումն գալարընը չէօզմէլէրինի էմր իյ-լէտիմ։ Իչթէ վուգուր հալ պունտան իպարէթ օլուպ, էկէր պունտա մուղայիրը գանուն պիր հա-րէքէթ վար իսէ, պուլուրսուն Մահմուտ էֆէնտի տէրմէեան իյ-լէսին։»

Մահմուտ Նէտիմ էֆէնտի սէօ-զէ պաշլայրպ, Շաքիր էֆէնտինին զապթնամէների երբթ մը օլտու-նա վէ չահիտլէրին եալան չահիտ օլտուգլարընա ըսրար իտէրէք, կէրէք Շաքիր էֆէնտինին վէ կէ-րէք չահիտլէրին թէէտիպի ի եէ-նիտէն թալէպ իյլէտի իսէ տէ, բէհս պէյ պու նօգթանընն տախի ը-յլզը իլէ թահրը թէտգիգէ ա-լընտըղընը պիլ պէեան, չահիտ-լէրին չահատէթլէրի հագգընտա հիճրաի իսթիչարէ իչին միւզաքէ-բէ օտասընա չէքի մէլէրինի հէեէ-թը մահքէմէեէ էմր իթտի վէ պիր սաաթ սօնրա եանի սաաթ 11 1/2-սա մահքէմէ քեսթիպի չէհատէթ հագգընտա հէեէթը մահքէմէնին վէրտիլի գարարը եիւքսէք սէս իլէ հաղըրունա գրաաթ իյլէտի քի պունուն մէալի՝ հէյէթը մահքէմէ ուզուն ուզատիյէ միւզաքէրէտէն սօնրա իթթիֆագը արա իլէ շա-հիտլէրին գանուն միւճիպինճէ մէսմու օլտուգլարը վէ միւտտաիի ումումինին թալէպ իթտիյի ճէ-զայա միւսթահագգ օլմատըգլա-ը գարարընը միւպէյեի։ Իսի։

Իչպու գարարնամէնին գրաա-թընտան սօնրա Շաքիր էֆէնտի թէքբար միւտտաֆայա պիլ իպ-թիտար պիր վարագա գրաաթ իթմիշ, վէ գրաաթը 20 տագիգա սիւրէն պու վարագատա հագգընտա վուգու պուլան շիքեայաթ յամբն էսէրը զարազ վէ ռէֆանիյէթ օլ-տուղունու թէքբար պէնթէքբար իսպաթ իտէրէք, շիքեայաթ մէզ-քիւրեեի երինէ ճէրհ ու բէտտ իլ լէմիշ տիր։

Մահմուտ Նէտիմ էֆէնտի՝ պիր մաղնունայէյհին պէօյլէ պիր վա-բագա օգունմասը նիզամէն մէմնու օլտուղունու պիլ պէեան։ Շաքիր էֆէնտինին պէեան-թը իսթիմա օլունմամասընը իլավ իլէմիշ տիր։ Ը իս պէյ իքիսինին տախի պէյանամընը տինլէտիքտէն սօնրա սաաթ եարըմտա մուհաքէմէյէ խի-թամ վէրմիշ տիր։

Սեպտեմբերին 29-ընը կիւնիւ թէքբար մուհաքէմէյէ իպթիտար օլունուպ, մումանիլէյհիմա Շաքիր վէ Մահմուտ Նէտիմ էֆէնտիյէր հաղրը օլտուգլարը հալտէ բէհս պէյին էմրի մուճիպինճէ մահքէ-մէ քեսթիպի հիյէթը մահքէմէնին հիւքմիւնիւ եիւքսէք սէս իլէ գը-բաաթ իլէմիշ տիր։ Հիւքմը մէզ-քիւրընը մէալի պէր վէճճը աթի տիր։

Շաքիր էֆէնտի այէյհինտէ վու-գու պուլան շիքեայաթ թահթը թէտգիգ վէ միւզաքէրէյէ վազ օ-լունմուշ իսէ տէ, շիքեայաթը մէզքիւրէնին հիչ պիրիսի նիզամէն մումանիլէյհ հագգրնտա թէպէյլիւն իթմէտիյինտէն, Շաքիր էֆէնտի-նին հիչ պիր ճէզայա միւսթահագգ օլմատըղընա միւթթէֆիգէն գա-բար վերիլմիշ տիր։

Իչպու գարար օգունտուգտան սօնրա մուհաքէմէնին տախի խի-թամ պուլտուղու պիլտիրիլէրէք հէր քէս տաղըմըշ տըր։

Միւէյլիֆ էֆէնտի, հադիգա-թէն մէքթուպըմ պիր աղուզանը իսէ տէ, պու խուսուս գարիունը քիրամընըզընն պէօյլէ պիր մէրագ թահրիք իտճի մուհաքէմէնին ճէ-րէյանընը մուֆասսալէն օգումայա-ը մագսէտինէ մէպնի տիր։ Ճիզ-էրի տախի իւչ նօգթա հագգընտա պաղը միւթալաաթ իճրա ի-տէրէք պու մէքթուպու պիր աղ տահա ուղթաճաղըմտան, պու պապատ մաաղուր պուլուրմանընը ըէճա իտէրիմ։

Շաքիր էֆէնտինին թահթը մու-հաքէմէեէ ալընմասընն սեպեպը ասլիսի՝ պաշգա պիր չէյ օլմայըպ, Գաղազեանլար թարաֆկիրի ատտ իտիրմէսի տիր զանն օլունուր։ իմտի Շաքիր էֆէնտինին թէպրի-եէի զիմմէթ իթմէսի՝ Գաղազեան-լար խասիմլէրինին զաաֆը պիր-հանլարընա տէլալէթ իտէր։ Նէ հալ իսէ պուրալարընը զահի-րէ չըգարմաեը վագթա հէվ-լէ իտէրէք կէլէլիմ իքինճի նօգ-թաեա։

Զաթը յուիլէրի կիպի, պիլճիմ-լէ վաթանբէրվէրանդն մալիմլէրի տիր քի, միքիմիզին թէրապէվ-սընա մանի օլան չէյ՝ իֆիր վա-զիֆէտէ թէքեասիլ վէ բրշվաթճ-լէգ իտէն պազը մէմուրիյինին պիլա ճէզա գալմասը իտի։ անճագ սա-եէի ատալէթվալյէի հաղրէթը թա-սիշահիտ գավանլին վէ նիզա-մաթը մէվճուտ ահքեամընճա չիմ-տի հէր ֆէրտ զուլմ կէօրտիւլիւ-պիր մէմուր ալէյհինտէ տէրբէճէի ր-ութպէսինէ պազմասըզընը ի-գամէի տավա վէ տիչարը միւ-ճազաթ օլմասընը թալէպ իտէ-պիլիր։

Աղղ իթտիրմ իւչինճիւ նօգ-թամ միւթալաամ տախի չու տըր քի։ Տիարպէքիրտէ չիմտիյէ գա-տար պէօյլէ պիր մուհաքէմէ կէօ-բիւմէմիշ իտի։ զիրա չիմտիյէ գա-տար չէհրիմիզ մէհաքիմի ճիւզի պիրիսթանիյէթլէ ուսուլը ամի-գա իւզրէ ճէրբեեան իտէր իտի։ Լա-քին թահիր պէյին սայէսինտէ աղ չօգ պու մուհաքէմէ ալէնի պիր մուհաքէմէ ըէնկինի ալմըշ ի-տի։ Վագաա էսնամ մուհաքէմէ-տէ իքի խասիմ թարաֆընտան տա պիր թագրմ թէքերրիւրէր օլտու-վէ եէքտիկէրի ալէյհինտէ պիր թագրմ աճը սէօզլէր իյրատ օլուն-տու իսէ տէ, խալիտ պէյ զաթը մէսէլէտէն խուրուճ՝ իմմէմէլէրինի քէնտիլէրինէ իսթար իլէ իքթի-ֆա իլէտի։

Խալիտ պէյին իքի խասիմլէրէ պու տէրբճէ սէրպէսթիյէթ վէր-մէսի պաշգա պիր չէյ օլմայըպ, իքինինին տէ թարաֆտարանընն չի-քեայէթ վէ խօշնուտտուղունա մահալ պրագմամագ իչուն իտի։

Իչպու մուհաքէմէ՝հիչ պիր կէօ-նա ուշղանուզլուգ վուգու պուլ-մագսըզընն ճէրբեեան իթմիշ տիր։ Եարընըզ մագթուլ Ասորի տէլի-գանկըսընն վալիտէսի պազբէր-ի Շաքիր էֆէնտիյէ լանէթ վէ պէտտուա կիպի իթալէի լիսան իթմիշ իսէ տէ, իքի իչ տէֆթա վուգու պուլան իսիթարը տինլէ-մէտիյինտէն, խալիտ պէյ թարա-ֆընտան 24 սաաթ հապս ճէզա-սընա հիւքմ օլունմուշ տըր։

Միւէյլիֆ էֆէնտի, խալիտ պէ-յին չէհրիմիզ պիլճիմմէմ մէհա-քիմի իւզէրինէ օլան նէզարէթի սայէսինտէ մէհաքիմի մէզքիւրէ-նին պիր հիւնիւ թարիդէ կիր-մէլէրինտէն վէ իչպու Շաքիր է-ֆէնտինին մուհաքէմէսինի տախի հիչ պիր թարաֆը իրթիգամ իթ-մէքսիզին քէմալը ատլու հագ-գանիյէթլէ բուլէթ վէ թէսվիյէ իլէմէսինտէն տօլայը միրը մու-մայիյէհ վաճիպէի զիմմէթ ատտ իլէտիյիմ թէշէքքիւրը աճիզիեի կազէթի միւթէպէրինիզ վասէ-թաը ալա արզ ու թագտիմ իլէ մէքթուպըմա խիթամ վերիրիմ։

Թէրճ. Էֆենտիմ։— Պայատէ տէրճ ու թարիճ օլունան մուհաքէմէ-նին միւթալէաընտան անլաշըլա-ճաղը վէճճիլ, մուհաքէմէի մէզ-քիւրէտէ Տիարպէքիրի Գաղազ-եանլար մէսէլէսինտէն տախի պահս սէպգաթ իտուպ, հաթթա միւտ-տաիի ումումի մուավինի Շաքիր էֆէնտինին թահթը մուհաքէմէ-եէ ալընմասը իչիւն էլտէ օլան էն պէօյիւք տէլիլ տէ մէրգումանգա-զազեանլարա թարաֆկիրիլիք իթ-մէսի մատտէսի իքէն, նէ պու նօգ-թա վէ նէ տախի սահր նօգթա-լար Շաքիր էֆէնտի հագգընտա թէպէյեիւն իթմէյիպ, մահքէմէ-ճէ պէրաէթը զիմմէթինէ գարար վերիրմիշ օլտուղընտան, իմտի պու հիւքմ ու գարար՝ Գաղազ-եանլար ալէյհինտէ ադվ ու խ-նատ օլունան ճիւրմը մալիմին տէ պիասլ ու էսաս օլտուղընը պիր տէրէճէեէ գատար իսպաթ իթ-մէքտէ տիր։

Գաղազեան Ցովսէփ էֆէնտի ի-սէ, իսնատաթը մէզքիւրէտէն տօլայը պիր վագթատան պէրու Սթամպօլտա պուլունուպ, ումուր ու մէսալիհի զաթիյէսինտէն տուր օլարագ, մաղտուրիյէթէ տիչար օլմագտա օլտուղունտան, Տիար-պէքիր մահքէմէսինին միւտտաիի ումումի մուավինի Շաքիր էֆէն-տի հագգընտա վերարկի հիւքմին իւզէրինէ գավէրէն մէմուլ իտէրիգ քի, սայէի ատալէթվայէի հաղրէ-թը Շէհրիեարիտէ մումանիլէհ Ցով-սէփ էֆէնտինին տավասը տախի սէրբան բույէթ վէ թէսվիյէ օլու-նարագ, պիր ան էվվէլ մէմլէքէ-թինէ ավաէթ իթմէսինէ միւսաա-տէ պույրուլուր։

Օ ԳԱՄԷԼԻԱ

ՊԱԿՕՑԹԱՆՔ ԹՕՑԵ ԹԵԳԼԵԱՔԵՍԸ

Ն՝ 8 ՀԱՃՕԲՈՒԼՕ ՁԱՐԵՇԸՄԸՆՏԱ Ն՝ 8

Օ. ԳԱՄԷԼԻԱ մաղազասը՝ հուլուլ իտէն մէվսիմը չիթա իչիւն Բարի-զին պիլճիմմէ մօտալարընը պու քէրրէ ախզ էյլէմիշ օլատուղունու քէն-տի պիլճիմմէ բաղրէթու միւշթէրիլէրինէ իթթար իտէր։ Խայլի սէնէ-լէրտէն պէրու էհալինին էմնիյէթինէ մաղհար օլմուշ օլան մէզքիւր մաղազա՝ քէնտիսինէ միւրաճաաթա բաղրէթ պուլուրան միւշթէրիլէ-րինի մէմնուն իթմէքտէն պիր ան տուր օլմամըշ ապր։ Պունտան մա-ատա մէզքիւր մաղազայա միւրաճաաթ իտէճէը միւշթէրիլէրին՝ կէրէք նէֆասէթճէ վէ կէրէք մօտաճա սահր երլէրտէ քէք նատիր պուլա-պիլէճէէլերի մալէրտէն բէք զիյատէ մէմնուն օլաճագլարընը պէեանէ հաճէթ տէյիլ տիր։

Իմտի Օ ԳԱՄԷԼԻԱ մաղազասը՝ սահր սէնէլէր միսիլլիա պու սէնէ տախի միւշթէրիլէրինէ զայէթ նէֆիս վէ բէք էյի ճինսատէն մալ վերէ-պիլէճէէ յինտէն տօլայը քէնտիսինէ պահթիյար ատտ իյլէր։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Ինկիլթէրրա սէֆիրի լորտ Տիւֆ-ֆրինին եարընն ագշամ քէշիտ ի-տէճէկի պէօյիւք զիեաֆէթէ պիլ ճիւմլէ վիւքէյան ֆիիսամ վէ մէ-մուրինը քիրամ հաղարաթը տա-վէթ օլունմուշլար ապր։

—

Ավթրիա-Մաճարիսթանընն Մը-սբր բօլիթիգա մէմուրիյէթինէ միճէտատէն Թաեին օլունան Պարօն Գօժէք պու կիւն Սթամ-պօլտան իսքէնտէրիյէեէ հարէ-քէթ իտէճէք տիր։

—

Պրիքսէլ սէֆարէթը Մէնիլէսի պիրինճի սբր քեսթիպի Ալէքսան-տրը Գարաթէոտորի էֆէնտի մէէ-զունէն Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

—

Մաթպաաճըլարընն Մէարիֆ նէ-զարէթինտէն բուխսաթը մախսուս-սէ ախզ իթմէլէրի, վէ թապ օլու-նաճագ պէհէր էսէր իչիւն տէ բուխսաթը մախսուսսէ ալմալարը հիւքիւմէթը Մէնիյէ թարաֆընտան թէնպիհ օլունտուղունը իզ-միրին Էմէրսէլ կազէթասը եաղ-զիօր։

—

Հիսարլըգ ճիվարընտա Տրօվա-թա նամ չէհրը գատիմտէ ասարը աթիգա քէշֆ իտէն Ալէմանիալը տօքթօր Շուլյմանընն իքի սէնէ տա-հա մահալը մէզքիւրտէ ասարը աթիգա թահարրիսի իչիւն Ալէ-մանիա խարիճիյէ նէզարէթինին իլթիմասը իլէ Տօքթօրը մումանի-լէյհէ պիր զըթա ֆէրմանը Հիւ-մայուն իհսան պույրուլմուշ ապր։

—

Լօնտրա սէֆարէթը Մէնիլէսի իքինճի քիթապէթի՝ բիւթպէլ սանիյէ օրնիքը սանիսի իլէ Մէզայի պէյէ թէվճիհ պուլրուլմուշ ապր։

—

Պօղազ իչինին Ամատօլու ճիհէ-թինտէ թէօրէմիշ օլան հայտուտ-լար կէչէն ճումա կիւնիւ Զէնկէյ քէօյիւնէ գատար կէլիպ, քէման-ճը Ալէքսան էֆէնտինին պիր գօ-նագտա քէման տէրսի վերմէէ կիմտիյի սըրատա սաաթ վէ գօր-ատնու իլէ իւզէրինտէ պուլունան պէշ լիրասընը զապ իթմիշլէր տիր։

—

Վան վալիսի Հասան Հագգը բաշա պու տէֆա իսթիֆասընը վերմիշ տիր։ Բիվայէթէ կէօրէ պիրինճի տարիխի պէյտիյէ բէհսի Բաշիտ պէյ՝ Գասթամունի վալիլի. կինէ թային օլունաճագ տըր։

—

Ալիրէն էօհտէսինէ բիւթպէի վէզարէթի թէվճիհ օլունան Մահ-մուտ բաշանընն մաաշը 7,500 տէն 10,000է իպլաղ օլունմուշ տըր։

—

Եանեատան եաղըրըզընա կէօրէ։ Օսմանը մէմուրիյը՝ Արթատան Է-բիրէ հիճրէթ իտէն իսլամարընն Լո-րօստա հուտուտը ճէտիտտ գուր-պինտէ իքի ատէտ չիֆթլիքեաթը Հիւ-մայունտա իսքեան իթտիրիլիպ, օրատա Համիտիյէ նամըյտա տա ուֆագ պիր գատապա թէէսիս օլունմագ իւզրէ իմիշ։

—

ՏՕՔԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ

Իլէթը էֆրէնճիյէ, եանի ֆրէն-կի, պէլսօուզլուզու, ալաթթէ-նասիլիյէ, (ծննդական գոր-ծարանք) վէ թէքմիլ իսրարա տապր քէյֆիսիզլիքլէր իչիւն

ԹԱՊԻՊԻ ՄԱԽՍՈՒՍ

Տօքթօրը մումանիլէյհ սա-պրգը վէճճ իւզրէ հէր կիւն սաաթ պէշտէն օն պիրէ գա-տար Պաղչէ գարուսընտա Հա-միտիյէ խիւրպէսի սըրասընա-ա իքի գարուլու թապիր օ-լունան Սինապեան վիչէն ա-ղանընն 32 նիւմէրօլու էճզա-խանէսինտէ խասթալար գա-պուլ իթտիկի կիպի, բաղար կիւնէրի տախի Պէյօղլունտա Ադա ճամիսինտէ, Սագըզ Ա-ղաճը ճամատէսինտէ 27 նիւ-մէրօլու քէնտի խանէսինտէ խասթալար գապուլ իտէր։

Այտընն վիլայէթի բէսմի կազէ-թասընընն պէեանընա կէօրէ, գաբ-տան Անտրէա նամ մէշհուր հայ-տուտ ֆրգասընտան Հէքիմ Տի-միթրի՝ Համիտիյէ գարիյէսինտէ սագլը օլտուղու հալտէ ախզ ու կիրիճթ օլունմուշ տըր։ Իչպու Անտրէա նամ հայտուտ ֆրգասը պիր վագթտան պէրու չօպան չօ-ճուգլարընը տաղա աչըրըպ սէ-պիլէրինի թախլիյէ իթմէք իչիւն թախլիս ագչէսի իսթէմէքտէ ի-միշ։

—

Շու սօն կիւնլէրտէ Գըպրըստա բէք չօգ եաղմուր կէլմիշ օլմաղլա հէման հէր քէս չիճթ սիւրմէեէ պաշլամըշ տըր։ Բէք չօգ չէքիրկէ եումուրթալարը թօքլանմագտա տըր։ Հոկտեմբեր այընտան էվվել 493.211 օգգա չէքիրկէ թօխումը թօքլանմըշ իտի։ Հոկտեմբեր ա-երընտա տա 216 176 օգգա քի ճէ-ման 709.387 օգգա թօքլանմըշ տըր։ Պու մըգտար չէքիրկէ թա-խումընն թօքլանմասը իչիւն քէյ-լիւլերէ 6.082 ինկիլիզ լիրասը թէվզի օլունմուշ տըր։

—

Թալէա նամ վաբօրը Հիւմայուն մէմհուր պազը եվամիրի միւս-թասրպէն վէ էվվէլքի կիւն պահ-ը Սէֆիտ միւթէվէճճիհէն Տէր-սաատէթտէնհարքէթ իլէմիշտիր։

—

Էբիրտտ քեսթին Արկիրօգասթ-ըստան (Էրկէրի) խապէր վերիլ-տիկինէ կէօրէ, գազաի մէզքիւր միւթէսարրըֆը՝ ախիրէն Տէրսաա-տէթտէն ալտըղը էվամիր իւզէրի-նէ, Բարամիթիայա կիտէրէք, օ-ըատա իճրաի չէգավէթ իթմէքտէ օլան հայտուտլարը արզը իսթիյ-մանէ մէճպուր իթտիյի կիպի, չու սօն կիւնլէրտէ Ինկարի գա-րիէսինտէն տաղա աչըրըլան է-սիրլէրի տէ գուրթարմայա մու-վաֆֆագ օլմուշ տըր։

—

Զանագ Գալէսինտէն եաղըլըզ-ընա կէօրէ, Ֆրանսատան մա-հալը մէզքիւրէ կէթիրիլէն ուն մուզիրրը սրհհէթ տիր տիլ իտ-խալի հիւքիւմէթը մահալլիլէ թա-րաֆընտան թահթը մէճճուլիեէ-թէ ալընմըշ տըր։

—

ՐԻՍՄԻ

Էճնէպի գօնսօլսարքնէն հուտուտ վէ վէզայիֆինէ տարի Պապը Ակի Թարաքճնտան ֆիյ 1 զիլհիճէէ (6 սեպտ.) Թարիխկէ վալիէրէ կէօնէրիլէն Թահրիրաթը ումումկիէնին սուրէթի տիր։

Մէմալիքը Շահանէտէ պուլունան գօնսօլսալար իճրա իտիլէճէք մուամէլաթը բէսմիյէ հագդրնտա պիր նիզամը մախսուս մէվճուտ օրմարդընտան, պաղը իմթիազաթը էֆքեար վուգուա կէլմէքտէ օլտուղունը վէ բուսուրմատիյէտէն ատտ օլունան պու կիպի չէյլեր պաղէն միւչքի աթա պարս օրմագտա պուլունտուղու կէօրիլմէքտէ օլուպ, պու պապտէ պաղը իրզահաթ վերիլմէյէ լիւզում կէօրիւլմիւշ տիր։

Մայիսմ օլտուղու իւզրէ գօնսօլսարքն մէմուրիյէթի կէլտիքլերի հիւքիմէթին թէպասսրնը մէնաֆիի թիճճարիյէսինի մուհաֆազատան իպարէթ օլտուղունան գօնսօլսալար հէր է գատար հուգուզը պէյնէլմիլէլին թահթը հիմայէսինտէ պուլունուր իսէլէրտէ, սիւֆերայա մախսուս օլան մէրասիմին թալէպինէ ասլա հագլարը եօգ տրը։

Մէմալիքը Շահանէտէ պուլունան գօնսօլսալար ուհուրը գատիմէտէն տօպլը մաղհուր օլտուգլարը պաղը իմթիազաթատան պաղգա սարը տէվլէթլերին մէմալիքինտէ պուլունան գօնսօլսալարտան ֆարգլարը օլմայրակ գափտէի ումումիյէտէ թաթպիգէն պիր գօնսօլս՝ մահալը մէմուրիյէթինէ վիւրուտ իթիմիկի հալտէ օրտատա պուլունան հիւքիմէթ Սէնիրէ մէմուրընա բէսմէն վիգիթա վէրէբէք օ տախի միւմքին մէրթէպէտէ սէրիան վ ՝էվէլ էրգիսէսիյէ իատէի վիգիթա իլլէյէճէք տիր։

Նասպ օլունան գօնսօլս՝ մէրքէզը վիլայէթտէ օլուպ ժէէրալ գօնսօլսը օրմատրզը հալտէ, վալիի վիլաեէթ իսթէտիի հալտէ պիզզաթ վէ եախսատ պիրէր ֆէրզ ՝ը էէէրինի իրսալ իթմէքլէ իատէի վիղիթա բէսմինի լիֆա իտէպիլիր։

Հէր նէրէտէ օլուր իսէ օլսուն ռաքէրի բէսմէր գօնսօլսալար իչին մեհմու օլուպ, տիւէլի վէ եա միլի հորթուլար էանաընտա վարի վիլայէթ՝ թէրճէմանը վէ եախսատ տիկէր պիր մէմուրը ՝էվէլ էլպիսէ իլէ թեպրիք իչին կէօստերէճէք տիր։

Պալատէ մուհարրեր գավարտի վիլայէթինիգին էլվիյէի (լիվալար) միւլհագասընտա գօնսօլս վէ գօնսօլս վէքիլի վէ մէմուրը պուլունտուղու հալտէ իճրա օլունաճագ տրը։

Էճնէպի սէֆարինը պահրիեէսի տէվլէթը Օսմանիյէ սուլրընա կէտիրքէրի հալտէ, իճրա օլունաճագ մերասիմ վէ մուամէլաթա կէլինճէ, հիւքմտարանը եէվմի մէլտէթլերինտէ վէ սարի էյամը մախսուսէտ թօր էնտախթ իթտիքլերի հալտէ 27 բէճէպ 1279 թարիխլի թահրիրաթը սամիյէտէ միւնտէրիճ թալիմաթ քէմալքեան մէրի օլաճագ տրը։

Պիր սէֆիր՝ մէմալիքը Մահրուսէ տախիլինէ սէյահաթ իթթիյի հալտէ, սէյահաթը թէպտիլէն օրմատրզը թագտիրտէ մահալին. տէ պուլունան հիւքիմէթ վէքիլինի եանի վալիի զիյարէթ իթմիշ ատտ օլունուր։

Պինէէն ալէյհ միւսաֆիրին մէվզի ու ըրիթպէտինէ կէօրէ, մուամէլէր իհթիրամյէ լազմէտէն օլուպ, անճագ լունիֆորմա. եա վէ ասքէր վասէթասրյա սէլամմայա լիւզում եօգ տրը։

Սէֆիրին ավուլթինտէն պիր աղ ասնրա վալի վէ եախսատ միւթասալրքի ՝էվէլ էլպիսէ իլէ իատէի զիյարէթ իտէճէք տիր։ Պաղէն իսթխանա վուգու պուլապիլիր իսէ տէ, նիզամաթը մէրբիյէտէն օլայան մուամէլաթի իչին գավախա ու մէրասիմ թայինինէ լիւզում եօգ տրը։

Մէրասիմ խուսուսունտա իճրա օլունաճագ թալիմաթ պունատն իպարէթի օլուպ, իչպու մէրասիմ 19 մարտ 1815 սէնէսինտէ վիէն նոտտա ագտ օլունան գօնկրէստէ գապուլ օլունան նիզամաթը պէ շինճի մատտէսինէ տախի մուամալաղդ տրը։

Ասֆիրլ պէեան մէվտատ նէզրը տիւքրամէթը Սէնիյէ՝ է պուլունան սիֆերայա թէպլիղ օլունտուղու կիպի, վիլայէթը ազամ հաղարաթրա թատմէտէ իրսալ օլունաղընտան, լիալիմաթը մէզքուրէնէ թէվֆիքը հարէքէթլէ պէրապէր իյնագ իտէնէրէ թէպլիղի մրա. թէվագգէքիը հիմմէտը վալալերի տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ժամա Հավա

(Պա՝ ռապտ կէլէն Ռէէլէրոֆլար)

Բարիզ 22 Նոյ.

Թունուզ սէֆերի իչին Թալէպ օլունան զամանը թախսիսաթը թէտգիգինէ մէմուր օլան գօմիսիոնտա, հէյէթը վիքէլա բէիսի Մ. Կամպէթթա՝ իրատ օլունան պիր սիւալէ ճէվապէն պէյան իթմիշ տիր քի, Թունուզտա հիւքիւմէթին բօլիթիդասը՝ Նոյեմբեր 9 իճթիմասընտա մէճլիսը մէպուսան թարաֆրնտան գապուլ օլունան գարար իւզէրինէ միէսսէս տիր։ Գարարը մէզքուր չունտան իպարէթ տիր։ «Մէճլիսը մէպուսան՝ մարս 12 թարիխի ահտնամէյի թէմամլրյա իճրա իթմէք նիյէթինտէ տիր։»

Ռէիսի միւշարէէյհ՝ դէկտեմբերտէ Թունուզտա վուգու պուլաճագ մէսարիֆ իչին ճումատերթէսի կիւնիւ թախսիսաթը ճէտիտ թալէպ իտէճէկինի խապէր վերմիշ տիր։

Ճէզայիր վալիլիկի Մ. տր Ֆրէյսինէէ թէքրիֆ օլունմուշ իսէ տէ, մուամալէյհ՝ գապուլ իմմէմիշ տիր։

Ժամա Ռիմնէր

Լօնտրա 22 Նոյ.

Պու սապահ չրգան կազէթալարքն պէհանրնա կէօրէ, ինկիլթերրա գրաֆիցասընէն էն քիչիւք մախտուսը բրէնս Լէօբոլտ հազրէթլերինէ բրենս տը Վալտգին տէօրտիւնճիւ քէրիմէսի Լէյն Ֆրէտերիգ Օկիսթ իլէ եարբն իզտիվաճարը ագտ օլունաճագ տրը։

(Միւշարիլէյհա 1861 սէնէի մարտատէսինտէ տիւնեայա կէլմիշ օլտուղընտան, թամ 20 եաշընտա տրը։)

Պերլին 22 Նոյ.

Սօղուզ ալմասընտան տօպլը նամիզատ օլան Ալէմանիա իմբէրատորը՝ օտասընտան տիշարը չը գամամագտա տրը։

Լօնտրա 22 Նոյ.

Ադէնտէն ալընան սոն թէլէգրաֆլար՝ ալաֆրանկա Նոյեմբերին 11ինտէ 75 վէ 12օինտէ 70վէ 13 ինտէ 47 նուֆուս գօյերատան վէֆաթ իմմիշ օլտուղունու պէեան իտէեօրլար։

Խասթալըզըն պու տէրէճէ խաֆիֆլէնմէսի՝ հանիրլերին ավուտէթ կէօսթէրմիշ օլտուգլարը սիրաթ օլտուղու մէզքիւր թէլէկրաֆ արտան անլաշըլըեօր։

Լօնտրա 21 Նոյեմ.

Տէյլի Նիուզ կազէթասընէն Վօլօս մուխպիրինտէն այտրդը պիր թէլէկրաֆա Նազարէն Եունան ասքերի սուլհ հալինէ գօնուրմուշ տրը։

Վիէննա 21 Նոյ.

Սպրգէն սէֆարէթ մէմուրլեթինտէ պուլունմուշ օլան գօնթ Գալնօգի՝ միթէվիֆա պարօն տը Հայմերլէյնին եէրինէ խարիճկէ նազրը թաեին օլունմուշ տրը։

Վաշինկթըն 19 Նոյ.

Պու կիսն եօյենտէն սօնրա մահքէմէնին իճթիմաը իւզէրինէ կիմօ հապսխանէյէ իատէ օլունուր իքէն, պիր սիվարի՝ արապանը եանընա եագլաշրպ կիմօնը իւզէրինէ պիր տապանճա սըգարդ էլինտէն եարամրշ տրը։ Ճարիհ՝ հայման նէ գատար սիւրթէլ կնտէպիիր իսէ օ գատար սիւրթէլա կնտիպ, թէվգիֆի հոդգ՝տա սարի իտիլէն մէսան. տէն սէմէրէ հասըլ օլմամշ տրը։

ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԷ

ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԴ

Շնորհակալութեամբ կը ծանուցանենք թէ Ռուսահայոց կողմէն Բարձրաշնորհ Ս. Պատրիարք Հօր անձին յատկացեալ հազար ռուբլի գումարն Ն. Սրբազնութեան կողմանէ Նուիրուած է Միացեալ Ընկերութեանց։

Նոյնպէս հետևեալ նպաստներն ուղարկուած են ընկերութեան.

—1000 ռուբլի Ռուսահայոց կողմէն, ձեռամբ Մշէի պատ. խմբագրութեան։

—25 օրինակ «Հայ Մամուլը»'ի Յարոյ։

—2 արծաթ մէճիտ, Պ. Յարութիւն Ա թբբարմագեանէ։

—4665 դահեկան արծաթ եէնի Գաբուի Օժանդակ Մասնաճիւղէն։

Այս առթիւ պատիւ ունիմք ծանուցանել թէ Սամաթիոյ մէջ Միացեալ ընկերութեանց Օժանդակ Մասնախումբն կազմակերպուած է հետևեալ կերպով։

Մեծ. Ցեարք

Մկրտիչ Ալչըճեան—Ատենապետ
Գրիգոր Ալչըճեան—Ատենադպիր
Մինրան կարապետեան—Գանձապետ
Խաչերես Գավուկեան
Ղազարոս Միքայէլեան
Մրհրան Տէօքմէճեան
Յովսէփ Յարգիսեան
Տիգրան Նահապետեան
Տիրան Զլհեան։

Կը հրաւիրեմք Սամաթիոյ պատասխանատուներն մասնակցիլ բացուած բաժանորդագրութեան և մեր հայրենեաց մտաւոր և բարոյական զարգացմանն կատարմամբ իրենց տաճած համակրութեան նոր ապացոյց մը տալ։

Ի դիմաց Միացեալ Ընկ.

Ցնօրէն Ժողովոյ

Ատենադպիր Ատենապետ
Յ. Ալչըճեան Մ. Զէրոլ

Կ. Պոլիս 21 Նոյ. 1881

ԻՎԳԱՖ

	Նէմրէ	Գէյդիրը մախսուսնէ	Պէհէլը ֆէզլայէ
Պէ յօղլունտա Ալիբէնէր Տարէէ գարշըսընտա պէր մուճիլը խալիթա 120 զըրա պիր գըթա արսաի վագֆիյէ	1	30,000	24,000
Պէյօղլունտա Ալիբէնէր Տարէէ գարշըսընտա պէր մուճիլը խարիթա 120 զըրա պիր գըթա արսաի վագֆիյէ	2	37,500	30,000
Ակի Պէյ գարիէէսի հուտուտու տախիլինտէ քեաղրախանէ ճատտէսինտէ Պահարիէէ նամ մահալտ Ֆիլքէօրիւսիս թաֆրնտա պէր մուճիպը խարիթա 5330 զըրա պիր գըթա արսաի վագֆիյէ		5000	
Ակի Պէյ գարիյէսի հուտուտու տախիլինտէ քեաղրախանէ ճատտէսինտէ Պահարիէէ վագը պէր մուճիպը խարիթա 8750 զըրա պիր գըթա արսաի վագֆիյէ		8600	
Եիկիէ մահալը մէզքիւրտէ քեաղրախանէ ճատտէսինտէ պէր մուճիպը խարիթա 16,528 զըրա պիր գըթա արսաի վագֆիյէ		15,000	
Պաղչէ-Գաբուսընտա խուպեար մահալէսինտէ Համիտիէ իսմբէթը ամիրէսինէ մութթասըլ 54 զըրա պիր գըթա արսաի վագֆիյէ		43,200	41,500

Պատատ մուհարրեր արսալարքն իւչ մահ զարֆընտա մուայէէն օրտն 7 հաֆթա միւտտէթը իլանընտան այթընը իլան միւտտէթի օրտն 97 սէնէսի թըշլրինը սանինին 9ընը բազար իրթէսի կիւնիւնտէ իթիպարէն չէհրը մէզքիւրը 16ընը բազար իրթէսի կիւնիւնէ տէկին պիր հաֆթա միւտտէթտէ միւզայէտսի իճրա գըլընաճաղընտան, զամմի. լե թալիպ օլանարքն գըյմէթը մուխամմէնէնին էօշրինէ միւսավի բէյ ագչէսինի միւսթասհրպէն էեամը մէզքիւրէտէ Մահլիւլաթ տարիէսինէ կէլիպ բէյ ագչէլերինի թէսիմը խագինէ իտերէք միւզայէտսինտէ պուլունմալարը լազմ կէլէճէ, ի այթընը տէֆա օրարագ իրան օլունուր։

Թատ իճրա օլունան թէտավի պու սօն ալրրլարա հէլ պիր թէտիր թթմէ։ Պու խասթալըգ ատի պիր մուալիճիլէ տէֆ օլունուր իսէ, իլգ էմարէէլէր կէօրիւլինճէ տէրհալ պիր տիգգաթը թամմէ իլէ թէտավի իթմէք բէգ էհէմմ տիր, վէ էկէր խասթալըգ էյիճէ քէօքլէշմիշ իսէ, իլթահ աչըլընճայա վէ հազմ ալէթլերի տիզէլինճէյէ գասար ասրլ իլանա տէվամ իթմէլի տիր։ Պու խասթալըգա գարա ճկէր խասթալըգը նազարընա պագրլըգ, պու տէհլիթլի իլլէթ ալէյհինտէ էն էմին վէ էն միէսսիր իլան «Մէյնէլէն Շէֆատէաբ Շէրէֆը» տրը։ Պու պիր թէրթիպի նէպատի օլուպ, Ամէրիգասա եարբլրը վէ Լօնտրատա Ֆարինկթրն Բատ Է. Գ. Նօ. 21տէ Ա. Ճ. Ռիթ թարաֆրնտան սաթրլրը։ Պու շիրրա՝ սէպէպը հագիգիսինի վէ պիթթաղ խասթալըգը տա քէօքիւնտէն տէֆ իսէր։

Սահիպի Ա. Ճ. ՈՒԻԹ

21 Ֆաթթինկթրն Բատ Լօնտրա Է. Գ.

Սթամպօլտա Եէնի Ճամի սօգաղընտա Մ. Տէլլա Սուսանրն Էեզախանէսինտէ վէ Պէյօղլունտն ճատտէսինտէ Մ. Գանցիւդ պիրատէրլերինին Ինկիլիզ էեզախանէսինտէ վէ Գալաթատա Եիւքսէք Գալտըրըմտա Մ. Վէիթին էեզախանէսինտէ վէ պիչիւիլէ Լպէչար սիւքքեանլարընտա պուլունդուր։

Թօրտան վէ բէրաքէնտէ միւպաեէթթ իչին Գալաթատա Զապթիա գուրպինտէ Եիւքսէք Գալտըրըմտա Նօ. 95/7տէ Ռումմի Ինկիլիզ Մաղազասընտա մէմուրը մախսուսը ԷՏՄՕՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ յա միւրաճաաթ իթմէլի տիր։

Ա. ՖԻԼՄԵՐԻ
ԿԱՄ
ՖԷՕՖԻԼԻ ՏՕՐԹԱՆ ՖԱՊՐԻԳԱՆՐՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 31ԷՆՏ ԿԻՆԻՆԻՆԻ ՊԻՏՈՂԱՆՈՒՆ ՏՈՂՈՒՄԸ
461 ՆԻՄԻՊՈՍՈՒ ԴԻՄԱՑԸ ՕԼՈՒՆՏՈՒՄ

500,000 ֆրանգ

ԳԱԶԱՆԸԼԱՃԱԳ ՏԸՐ

Պէտէք սիմ օլարագ թէէտիյէ օլունան եէնի բիյանգօնքն էն պէօյիւք իքրամիյէսի խասաէթ իթթիսի հալտէ, պալատէ մուհարրիր պէօյիւք մէպլաղա պալիղ օլաճագ տրը։ Ինչպու բիյանգօ՝ Ակէմանիատա Համպուրգ չէհրի հիւքիմէթը մահալլիյէսի թարաֆրնտան թատիզ օլունմուշ տրը, վէ իքրամիյէլերին թէմամրյա իյֆասընա Համպուրգ հիւքիմէթի՝ խազինէսինին պիճիմէ մէվճուտաթը լա զամի տիր։ Ինչպու բիյանգօնքն ճէման 50,800 իքրամիյէսի պուլունուպ, պունուն մէճմուը 11,015,425 ֆրանգա պալիղ տիր, վէ 7 գըսմ իւզրէ միւբէթթէպ օլարագ քէչիտէ օլունուր։ Բիյանգօնքն քէչիտէ կիւնլերի բէսմէն թային օլունուր, վէ գուրալար սէրիան եէքտիկէրինի թէագուլ իսաէրլէր։ Պիրինճի գուրա իչիւն սըբարըչլարը նէհայէթ.

ԱԼԱՖՐԱՆԳԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ 14ԻՆԷ ԳԱՏԱՐ ԳԱՊՈՒԼ ԻՏԷՐԻԶ

ԲԻՑԱՆԳՕ ԳՈՒՐԱՍԸ ԵԷՎՄԸ ՄԷԶՔԻՒՐՏԷ ՊԱՇԼԱՐ

Պալատէ մուհարրեր օլտուղու վէճհէթ, էն պէօյիւք իքրամիյէ 500,000 ֆրանգ տրը։ Ինչպու բիյանգօտա 312,500 վէ 187,500 վէ 125,000 վէ 75,000 վէ 62,000 ֆրանգլըգ իքրամիյէլէր պուլունտուղու. կիպի, 50,000 վէ 37,500 վէ 31,250 վէ 25,000 վէ 18,750 վէ 15,000 վէ 12,500 վէ 10,000 վէ 7,500 վէ 6,250 վէ 5,000 վէ 3,750 վէ 2,500 վէ 1,875 վէ 1,500 վէ 1,250 վէ 625 վէ 375 վէ 262 վէ 250 վէ 187 վէ 172 վէ 155 վէ 125 ֆրանգլըգ վէ սարէէ իքրամիեէլէր տախի վարտրը։

Էն քիչիւք իքրամիյէ 25 ֆրանգ տրը. ճէման ինչպու բիյանգօնքն 50,800 ատէտ իքրամիյէսի պուլունուպ, պունլարքն եէքիւնի,

11,015,425 ՖՐԱՆԳ ՏԸՐ

Պիլէթլէրին ֆիյաթը բէսմէն թային օլունմուշ տրը. պիրինճի գըսմին գուրալարը իչիւն թամ պիլէթին գըյմէթի 7 ֆրանգ 50 սանթիմ վէ նըսբէթ պիլէթին գըյմէթի 3 ֆրանգ 75 սանթիմ վէ բուպ պիլէթին գըյմէթի 1 ֆրանգ 90 սանթիմ տիր։ Թէքմիլ պիլէթլէրին իւզէրինտէ Համպուրգ հիւքիմէթինին արմասը վարտրը։ Սըբարըչլար պէեանլի՝ հանկը մէմլէքէթին պանգասընան օլուր իսէ օլսուն, պանգա սէնէտլերի վէ եախսա Ամէրիկա վէ Ֆրանսա, վէ Ավսթրիա, վէ Ինկիլթէրա վէ տիւէլը սարէէ բասթա սէնէտլերիյլէ իյֆա վէ թէէտիյէ օլունապիլիր։ Սըբարըչլարը ալտըղմըգտա էմր օլունան պիլիթլերի՝ գարալը մէթթուպ իլէ վէ բասթա վասէթասրյա սահիպլերինէ կէօնտէրիրիզ։ Հէր պիր իրսալտա գուրալարքն բէսմի բրօկրամընը մէճճանէն կէօնտէրիրիզ, վէ հէր պիր գուրանքն քէչիտէսի ագբպիկնտէ պիլէթլերին համիլլերինէ բէսմի գուրա նիւմէրօլարը կէօնտէրիրիր։ Իքրամիյէլէր հիւքիմէթին նէզարէթի թահթընտա գուրանքն քէչիտէսի իւզէրինէ տէրհալ թէէտիյէ օլունուր, վէ իյֆասպ իտէր իսէ, պիդիմ վասէթամըզդա նագտ օլարագ գազանանքն իգամէթկէահրնա կէօնտէրիրիր։ Մաղազամըզդ՝ 100 սէնէտէն պէրու թէէտիս իտիմիզ օլտուղունտան, հէր պիր սըբարըչը սէրիան վէ թէմամէն իճրա իմթիյինի թէէտինէ հաեէթ եօգ տրը։ Սըբարըչլար տօղրուտան տօղրույա պիգէ, եանի,

Ակէմանիատա վագը ՀԱՄՊՈՒՐԿ տա

ՊԱՇԼԸՃՈ. ԲԻՑԱՆԳՕ ՄԱՂԱԶԱՍԸ

ԻԶԱՆԹԱԼ ՎԷ ՇԻՒՐԷԲԵԱՍԸՆՍ. կէօնտէրիրմէսինի ըլճա իտէրիզ Ուսմամ Էվրօբա լիսանլարը լա մուխապէրէ իտէրիզ։ Տէրսատէթիլէ Համպուրկ պէյնինտէ պիր մէքթուպ 180 ատաթ զարֆընտա մահալինէ վարը օլուր։

Իրթիբ. Մէքթուպ կէօնտէրիլճէէք գումբանիանքն Ֆրանսըզնա իսմի պէրվէճէնը աթի տիր։

JSENTHAL & Cie

BUREAU PRINCIPAL DE LOTERIE

HAMBOURG (Allemagne)

ԹԱԶԻՆԷԻ ԷՎՐԱԳ

Խաղինէ էվրաք նամ թիւրքճէ բիսպէէնին 27ՆՃԻ. ճիւգի տախի պու տէֆա նէյր օլունմուշ վէ միւնտէրիճաթը պէրվէճէնը աթի պուլունմուշ տրը.

Ամբ	Էսմի
Պիր սաֆիլը թէսէլլիսի—Մանրամ.	Ապտիւլ Հագգ Համիտ պէյ.
«Հասպի հալէ» նազիրէ.	Սըրրի բաշա.
«Հասպի հալէ» նազիրէ.	Բաշիտ էֆէնտի.
«Հասպի հալէ» նազիրէ.	Համիտ պէյ.
Պիր սանսար իլէ խօրօզ վէ թավուգ	Ա. Նազըմ պէյ.
Միւլահազաթը իտուսուսիյէ.	Մահմուտ ճէլալէտտին պէյ.
Էգօնոմի բօլիթիգ.	Մահմուտ ճէլալէտտին պէյ.

Նիւսխէսի 2 զրշ. տրը.

Ապտնէ օրմագ իսթէէնէ զէվաթ Օգճուլար պայրնտա գրաամխանէ միւտիրի Սարաֆիմ էֆէնտիյէ միւրաճաաթ իյլէեէճէքլէր տիր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱՅԻ ՊՕՐՍԱԿԸ

Օնտրա 22 Նոյեմ.

Ինկիլ էհամը Ինկ. Լիր	100 1/16
Սամ էհամը աչըլրը	13-
» » գաբանը	13-
Իսթիդրազ 65	16-
» 69	14- 1/2
» 71	72
» 72	25 1/4
» 73	13- 3/8
Սամանը պատ գասը	19- 1/4
Մըսրը տույուս. մութա հրաէ	71- 5/8
» իսթիյազը	91-
Բուսիա իսթիդրազը	92- 1/8
Գամպիո Բարիզ 9 այ վասէ	—

Փարիզ. 22 Նոյեմ.

Ֆրանս. էհ. 3 % Ֆր.	85 70
» » 5 գրօսսուզ	116-30
Սամ էհամը աչըլրը	13 07
» » գաբանը	13-02
Իսթիդրազ 65 Ֆր	92-
» 69	74-
» 73	68-
Մըսրը ֆօնտ. մութա հրաէ	361-25
Դրէտի Լիոնէ	860-
Օսմանը պանգասը	755-
Բուսիա չըմէնաքֆէրի	53-
Իթալիա էհամը	89 50
Գամպիո Լօնտրա 3 այ վասէ	25-24

Վիէննա. 22 Նոյեմ.

Ռէնտ Ֆիորին	—
Բուսիա չըմէնաքֆէրի	25-20

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԿԸ

Էհամ ում. տիւնճաչ. գաբ	13-38
Պու սապահ աչըլրը	13-30
Իսթիդ. 63 (Մութթօն) 6 % Ֆ.	87-
» 65 » 6 % Ֆ.	78-
» 69 (Թինար) 6	69-50
» 72 (Գօն տիւ Թրէզոր)	24 52
» 73 6 % Ֆ.	65-
Բուսիայի չըմէնաքֆէր 3	51-50
Ռէնտէ Ֆրանսէզ	09-
Բրբոր Ղրշ	12-
Հավալէթը »	15-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Դրէտի ժէնէրալ	6-28
Օսմանլը պանգասը	11-10
Ռոսիէթէ ժէնէրալ	5-15
Ֆրանսիա	3-32

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշան	Ղ. Փ.
Պէյազ մէճիտիյէ Ֆարգը	107 50
Մէթալիք »	205 10
Պէյնիք »	207 50
Ակթբըզ »	125-50
Պագբր »	615-
Գայմէ »	1020-
Ինկիլիզ լիրասը	109-18
Ֆրանսըզ ալթունու	87-11
Փոլ	39-24
Գրիմից ալթունու	51-20
Գարպան գայմէի	8-60